

2220
2221
2222

B4
b-27

1834

БЕРЕГИТЕ КНИГУ!

ОНА служит не одному, а многим

Возвращайте книгу в
срок, чтобы и другие
могли воспользоваться
ею.

2011

ԳԵՐԹՈՂԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՈՐԾ

Բ

(3422)

2003

37
49

ԵԳՄՈՒԴՈՅ ԴԻ ԱՄԻՉԻԱ

ՏՂԱՔՆԵՐՈՒԽ ՀԱՄԱՐ



Ճ Ա Ռ Ե Ր

ԹԱՐԳԱՄ Հ Ա Բ ՔԱՍՏԱՆՏԻԿԱՆ



Ա Ե Կ Ե Տ Ի Կ

Ո ւ գ ա լ ա ր ս ս ի կ ա լ ա ն ք ը

1899

370.1

Ա - 52

2010

~~1800~~
1801
~~1802~~



2001

ՏՂԱՔՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

8928

370.1
un - 52 un

ԵՊՄՈՆԴՈՅ ԴԵ ԱՄԻԶԻԱ


ՏՂԱՔՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ



Ճ Ա Ռ Ե Բ

ԹԱՐԳՄ. Հ. Ա. ՔԱՍՏԱՆՏԻՆԵԱՆ

16998




ՎԵՆԵՏԻԿ

Ս. Դ. Ա. Ջ. Ա. Վ. Վ. Վ. Վ.

1899



ՅԱՌԱՋԱԲԱՆ



Տուրիմի քաղաքաբաշխական տարրական
դպրոցներուն
մաթչերուն և աղջիկներուն համար :

Այս գրքիս մեջ հաշաբուած ձառերը
ձեզի համար խօսուեցան. ոչըևն պիտք է
ձեզի ընթայեմ գիրքը:

Կը դնեմ առաջ հոս քանի մը էլեր, ձեզի
ձառախօսութիւնն մը առելի ընկելու համար
չէ, այլ պարզապես բացատրելու, ինչպես
կ'ընէի միայն ձեզն մեկուն խօսելով, զգաց-
մունք մը՝ որ երկայն ատենէ ի վեր ուժիմ
սրտիս մէջ:

Վերջին անգամ որ խօսեցայ վարձա-
տրուած աղջիկներուն, երբոր դուրս եղալու
համար վար իշայ բատերական բեւկն, լսեցի
զիյուս վրայ սիրուն ձայն մը, որ ըսաւ. —
Ծնորհակալ եմ. — և աչքերս բարձրացնելով
տեսայ օքեակի մը մէջ, իր ընտանիքին

մէջտեղ, պզտիկ աշակերտուշի մը որ կը նայէր ինձի, իրեն բերնեն եղած խօսքին նման բարի և շնորհալից ժպիտով մը:

— Շնորհակալ եմ, — ըսի ինքիրենս: — Եւ ի՞նչ բանի համար: Երե մեկը կայ որ շնորհակալ պէտք է բայց, ես եմ:

Եւ այն կետին մտցիս մէջ ծագեց այս յառաջարանս, որ պատասխան մըն է այն շնորհակալեմին:

Այս, ես եմ որ ձեզի պէտք եմ յայտնել երախտագիտութեան զգացմունք մը. վասն զի շատ տարիների ի վեր պարտական եմ ձեզի իմ ամենեն առելի կենդանի և ամենեն առելի անապակ ուրախութիւններս. այն ատենեն ի վեր որ առաջին անգամ տարի իմ առջինեկ գաւակս Տուրինի քաղաքարաշխական դպրոցներին մեկը, և յետոյ ընկերելով անոր հետ և երբաղով գրեք ամեն օր զինքը առնելոր համար, սկսայ դիտել և սիրել իրեն ընկերները:

Այն դիտողութիւններին և այն գորովանքնեամբ ծնաւ գիրքը, որ տղաքմերուն համար գրեցի:

Կրնամ բուել որ դոչք էք որ զամիկայ յօրինեցիք. դոչք կը բերադրէիք և ես կը գրիք: Ես ուրիշ բան ըլրի բայց ամփոփել:

Կաշառոր անձինքներու վրայ բարոյական թեատրութիւններ, գործեր և խօսակցութիւններ, զորոնք զննեցի և քաղեցի ափ ափոյ ձեր միջեւ, կամ տեղեկացայ ձեր բարի ուսուցիչներին: Այն անձինքներուն ամեն մեկուն համար՝ ծանօթ տղոյ մը պատկերը ունեցայ առջեսու. ձեր ամեն մեկուն դիմքին վրայ գտայ գաղափար մը. անցնեղուս ատեն՝ ձեզմեկ լուրած բառ մը մարգարիտ մըն էր, որ կ'ապոցանիկ պարերութեան մը մէջ, և յաշագոյն էլերը շնչեցին ինձի ձեր ուրախութիւնները և ձեր ցաւերը: Երե ձեզմեկը զեղեցկացուցի, արուեստակելու համար չէ. ինքնարերաբար էր այն, և առանց իմանալու. զեղեցկացուցի զինքը վասն զի կը սիրեի: Աշխատակիցներին շատերը եկան տունս, ուր զիրենք կը հարցափորձէի. և կը տեսնամ դեռ զանոնք նստած գրասեղանիկիս քով, ուսքերով որ յատակին չկին դպչիր, ժպոռուն դիմքով և ափշած իմ հարցմունքներու վրայ, որոնց նպատակը չկին հասկնար. առելի ափշած տեսնալով գրչիս շարժիքը երբ կը խօսէին. ալ առելի ափշած երրոր իմ արկդիկիս մէջ կը ցուցընի իրենց աշակերտիկներու լուսանկարներ, մրուտած տեսրակներ, կտոր կտոր եղած ընթերցա-

նորքեան գիրքեր, գլուխներու նախագիծեր և տարօրինակ զգեստեղեններ և անձեւ կոտրուզներ և ամեն տեսակ խաղի նորանեւ աւարկաներ, զորոնք ինձի տուած էին վարժապետներ և վարժուհիներ, և ժանօրութիշներով և նշաններով և ամեն գոյնէ կապարեաններու զիմերով ժամկուած մեծ օրացոյց մը, որ էր իրեւ իմ աշխատութեան բեզանը: Եշ ապրեցայ այսպէս շատ ամիսներ, բերես իմ կեանքիս ամեննեն երջանիկները, տան և դպրոցի մէջ, ձեր կեանքովը երեւակայութեամբս և սիրու այնպէս զեցուն և տաք, որ ա՛ ոչրիշ մտածմունք, ոչրիշ զգացմունք, ոչրիշ երազ լուսնի: և օրուան մէջ, մինչդեռ կը գրի, ձեր ոչրուականները կ'աւճնուին առջեւս զարմանալի իրականութեան երեսոյր մը. և դիշերը հսկելով գրասեղանիիս մրայ՝ սենեկիս լուռքեանը մէջ կը լսէի բայցերը, ժիմանիները, խօսքերը, լացերու կականները, բասարաններու շնչիւնը, ոչուցիչներու ձայնները, ընդարձակ դպրոցի մը բոլոր շուշները և շնորհիւներու շնորհները և շնորհները, իրեւ բէ բոլոր այն պզոփի աշխարհքը որ կը նկարագրի՝ շարժեր ստուգիշ այն լորս պատերուն միջնէ: Եշ երբ, մայիսի գեղեցիկ գիշեր մը, մինչդեռ դուք ամենքնիդ շատ

ժամերէ ի վեր կը քնանայիք, զրեցի վերջ բառը, զգացի բնաց զուարբուրիւն որ սովորաբար կ'ոչնենաս երկայն աշխատութեան մը ծայրը. վասն զի երեցաւ ինձի բէ կը տեսնիկ զան որ ամենքնիդ մեկտեղ և յաշիտենականապէս առօննու կը փախչէիք, և կը բողութիք զիս ահագին միայնութեան մը մէջ. և կապոցի մը մէջ ժողվեցի օրացոյցը, դիսուղութիշները, տեսրակները և միւս բաները, կամաց կամաց և տրտմութեամբ, յինչպէս կը ժողվեն մեռած կամ այլ երբեք չգատնալոց համար մեկնած սիրելի անձի մը ընտանեկան ասարկանները և նամակները:

Բայց սիրու այն ժամանակին ետքը ա՛ զատութեացաւ ձեզմէ:

Իմացականութեան և նոզռոյ պէտք մը շարունակեց տանելու զիս, ամեն բիշ օր անգամ մը, ձեր դպրոցները: Դասարանի մը մէջ մտնալը, այն ոչապիր և հետաքրքիր յիսոնի դիմքերը, այն տարտամ ժպիտը, և գրեք օդուն մէջ ափուած, որուն բաշական և այցելուին բերեց ժպիտ մը բորբոքելու և դուրս յորդելու՝ առանց պատճառի երջանիկ զուարբուրեան մը մէջ. բոլոր այն զանազան կերպարանքները, որոնց վրայ կ'երեւնան արդին աղօտագիծ քաջարտութիւնն, խորխուանքը, հե-

զուքիւնը , տիրուքիւնը , յամառուքիւնը , սպագայ մարդիկներու ոյժը . այս ամենը տեսնալը ինձի համար միշտ նոր հաջոյք մըն է , և ամեն անգամ առեղի կենդանի : Եւ գովեստեն յառաջ եկած լուսափայլ հըրձուանքը , յանդիմանուքեան տակ կարսիր ձականներու ծռիլը , յաղբանակի ժպիտը անոր՝ որ մտքի ձիգով մը կը յաջողի լմբրունելու մեկենիսկ գաղափար մը որ կը փախչէր , կամ միացնելու երկու հաս՝ որ երբէք իրեն մտքին մէջ չէին հանդիպած . և տագնապիչ բորվանքը անոր՝ որ կը փետու երկէ չէ մեկալ օր սորված և երկէ մուցած նոր սորված խօսք մը . բոլոր այս աշխոյժ իմացականուքեան աշխատանքը որ կ'երեւնայ յայնցած , շողշողուն և շարժուն աչքերուն մէջ , — հոգոյ ձլիարիս պատուհաններ , — որուն վրայ կ'երեւուքանայ ամբողջ հոգին , ինձի ասյիել կոչ տամ գարձեաւ իմ մանկուքեան մէջ , ինչպէս այն լուսապայծառ և գրեթէ հրաշալի երազներէն մէկը , որունէ կ'առքընեանք ափշած զմեզ ծերացած զըտնելուն : Զէք կրնար երեւակայել ո՞րչափուքախ եմ երբ ինձի կ'ըսէք . — Եորեն գարձիր : — Եւ ամիս մը ետքը երբոր կը վերադասնամ , և կը տեսնամ դպրոցին առջին-

ներուն մէջ , գործօնենուքեան յանկարծակի մղունք մը վեր տարուած , ձանձրացած մը որ վերջիններուն մէջ էր . կամ կը ձանձնամ որ ակնածող և բարի եղած է այն՝ որ ըլքուստ էր և չարակամ . կամ զնեն ինձի որ հաշուուած են և զիրար կը սիրեն երկու հոգիններ որ կը տանձուտին անդադար իրեւք իրար ատէին . և յետոյ երբ կը տեսնամ իր տեղը , զեւ նիհարցած դէմքով , այլ արդին վարդագոյն զեռառողջ վիճակով , տղայ մը՝ զոր վարժուհին վախցեր էր կորսեցընելու , ինչպէս միսիրարուած կ'եղամ դպրոցէն : Ավայն իմ մեծագոյն զոհուքիւնն առաջ կայ զիս համոզելին , ինչպէս կը համոզուիմ ալ առելի ամեն այցելուքեան , որ արդար չէ մեծ բանաստեղծի մը այն վձիսը , — աղայուքիւնը գուր չունի , — վասն զի հազար դիպքեր , հազար դիտողուքիւններ զոր կ'ընեմ ևս կամ կը հաշաբեմ ձեր վարժապետներէն , ինձի կ'ապացուցաննեն ուրիշ բան մը . որ , շատ տղաք կը հակին տմարդուքեան և անգորուքեան , վասն զի ցաւը իւրենք իրենց մէջ կ'անգիտահան և ուրիշներուն մէջ մտածել չեն զիտեր . բայց այնչափ դիշրին է անոնց մէջ արքնցնել զրուքիւնը՝ ո՞րչափ մարել զայն . որ երեւ անոնց շատե-

յուրուշին և կը զատուշին՝ թիբեռնիկներու և ծիծեռնակներու շրջաններով և բազանքով. այն երագու և խառնակ երաժշտութիւնը անհամար բառերով՝ որ բան մը չեն ըստր, առանց պատճառի ծիծաղներու, վար ինկած գրիփ կամ զյաւարկի համար տրտութեներու, մայրական քաղցր հարցմունքներու, և փախառական բանտարկեալներու ևնաև հանած բացառականորիւններու, և քայլ մը հեռունի իրեւ հովանի մը մեկ կողմէն միշտը պուստով բարեւներու. բոլոր այն մարդկեղին ամբոխը որ կը ծածանի և կ'եռայ, և կը նետէ հոն և հոն, սրսկումներու և ժիանք-

ներ և խրիշտանու և հարիշրաւոր, դաս դասի ետէնին, գոռնի գոռնի վրայ, կամ կը պտրտիմ այն յորձանեթերուն միջէն, կամ կը հետէնիմ մեկ կամ միշտ հոսանքին, իմ խորհուրդներս անոր չուրին տալով. և այն հազար ձայները, այն հազար շարժմունքները, այն հազար շնորհալի, գորովական կամ գոռարձալի պատահարները, ընկերներու և եղրայրներու, որ զիրար կը վիճանեն, կը կորսնեն, կը կանչեն, կը

Դ. Ա. Միջիս

րուն մէջ մեռած է այն, պատճառն այն է որ չերշնեցին կամ չախչախեցին. բայց բառական է գրեթէ միշտ իմաստուն և անցը խօսք մը, որ լուսաւորի իրենց իմացականութիւնը, գորովական ազգական ամառները:

Շատ անգամ աղ, ինչպէս լաւ եղանակին կ'ընեն ունանք, որ ախուր մտածուրիւններէ ազգաւելու համար կ'երրան զնկութելու և լոգանական գլուխ մը զոյ չուրին մէջ, ուրիկ կ'եղան գրեթէ միանգամայն մարմնով և հոգանով կազդուրուած. ես, մերամադուրիւնը վնասնելու համար, կ'երրամ արձակման ժամուն Տուրինի մեծ դպրոցներէն մեկուն առջէն, և կը մենամ հոն, ինչպէս ժայռ մը հեղադատի մէջ, երրոր դուրս կ'եղին տղաքները հարիշրաւոր և հարիշրաւոր, դաս դասի ետէնին, գոռնի գոռնի վրայ, կամ կը պտրտիմ այն յորձանեթերուն միջէն, կամ կը հետէնիմ մեկ կամ միշտ հոսանքին, իմ խորհուրդներս անոր չուրին տալով. և այն հազար ձայները, այն հազար շարժմունքները, այն հազար շնորհալի, գորովական կամ գոռարձալի պատահարները, ընկերներու և եղրայրներու, որ զիրար կը վիճանեն, կը կորսնեն, կը կանչեն, կը

իմ վայրիայանցիս զանոնք լիժայելու համար, կոչ տան ինժի բողոք մնացած օրոշան մէջ հոգոյ այնպիսի յատակ հանդարտութիւն մը, և եռանդնու մարդասիրութեան այնպիսի տրամադրութիւն մը, որ մոքի բուն անկարողութիւն է, երեք զգեւմ գեղեցիկ էջ մը, կամ յարմար ժամանակի կորուստ, երեք բարի գործ մը լլնեմ:

Ուրիշ անգամներ, երբ յոգիած եմ գիրքեր կարդային, որոնց մէջ վարպետութեամբ խարդախուած է ձշմարտութիւնը, և ողջմուռթիւնը կիրքով լափին անդին անցուցած, գիտէք, ո՞ր ընթերցանութիւնները կը զուարացնեն զիս: Պիտի խնտաք. ձեզմէ գրուած էջերն են, առաջին վերաբոյն դասին շարադրութիւններու ծրաբներ, զոր մարդալար ուսուցիչներ ինժի կոչ տան կարդալու, և զորոնք ես բողոք ալ կը կարդամ, հետաքրքրաբար, ուշադրութեամբ վարժապետի մը՝ որ պարտական է դնելու իշրաբանչիթիւ թիւր: Կը զուարացնեն զիս այն խոշոր և անորոշ տառերուն տեսքը միայն, զորոնք զնելով՝ ինժի կ'երեւնայ թէ կը տեսեմ բուղդին վրայ դժուարաց ասհիլը՝ զրչեն աշելի գնտակը և դարձդարձիկը գործածելու վարժած փոքրիկ ձեռքեր, և որոնց մէջ կը

ձանձնամ, քանի մը անձեւ անհաւասարութիւններին և քանի մը կես ճգուած բաւերին, մժեխի մը անցնելի կամ փողերու հեռաւոր հեջիւնի մը յանկարծագիւղ ցեղածութիւնները: Եշ կը զրոցնեն զիս տարօրինակ զանցառութիւնները և կրկնութիւնները, և այն առանց ստորակետներու կամ կատաղարար ստորակետուած պարբերութիւններուն այտանդակ խառնակութիւնը, որոնց մէջ մուսունութիւնը կը ցատկէ դուրս, կը դեղեւի, կանգկանու ինչպիս մանկիկը որ առաջին քայլերը կը փոխէ. և ուղղագրութիւնը և լեզուն կը զառանցեն երրեմն, ամենին աւելի լավաած և ամենին աւելի զուարձայի ձեւերով. և կը դառնամ ես կը կարդամ զանոնք, և կը մնամ հնե ընկդմած, մուտելով որ այսպիսի արաքածեւերով և նման արձակով մը՝ սկսան գրել Պանտ Ալիկիկրի և Նիկոլյ Մարիալիլի: Բայց չէ թէ միայն կը զրուելով այն ընթերցանութիւններով, այլ նաև կ'ըլլայ որ բան կը սորվիմ, գաղափարի մը ուրիշ գաղափարի մը միաւիտ անցումների, որ կը յիշեցնեն նախնական լրապատումները, աննմանելի պարզութեամբ մը բացայայտուած անմեղ և բաղդր մուածութիւններէ, ընտանեկան լեզուի բառածքի կերպերէ և դար-

ձուաժքներէ, զոր դոչք կը գործածէք հարկէն ստիպուած կամ առանց վրան մտածելու, և որ մատենագրի էջի մը մէջ պիտի կարծուեին հանձարեղ յանդկնորիւններ։ Եշ իմ մուծութքնենս այն արձակ գրողներուն վրայ, որ վեց տարի առաջ դեռ չէին խօսեր, այն մանկական հոգիներուն, գաղափարներու բողոքներուն, իմացականութեան կողոններուն որ կը բացուին, և երկի ծրած գորովոյ ժաղիկներուն անոշահուութեննե, կ'եղամ իմացական բարմութեան զգացումով մը և դպրոցին առաքինութեանը մէջ նորոգուած հաշատքով մը, որ ալ առելի կորովի և զուարը սիրով կը դարձնեն զիս աշխատութեան։

Եշ աշխատեցիս ետքը, նորէն դոչք եք իմ ամեննեն սիրելի օրոսանքներէն մեկը։ Ինձի պետք չկայ ժամացոյցը նայելու, լոյսն է որ կ'ըսէ ինձի. — Կ'անցնին. — և ինչպէս բանտարկեալը կ'երեւնայ պատուհանիկը՝ ծիծառներուն անցնիլը տեսնալու համար, այսպէս ես ալ, գաղափարի մը բանուարկեալս, կ'երշաճ պատշաճին վրայ՝ տեսնալու համար Ռիվոյի ծառուղին, Պրինցիպի Որոնէ վարագափողոցն և Ասն Գոնստոյի արուարձաննեն՝ ձեր գալը, և Ստատուոյի հրա-

պարակը կտրելը, դեպ ի Ակոպիս և Մոնչինիոյ դպրոցները ոչպուռած. գումարտակներ՝ զորոնք կը տամի մայրիկ մը միայն, որ ժողվեց տան մը բոլոր ընկերակիցները, եղայրներու և քոյրերու զոյգեր, նոյն լարի կտորին զգեստ հազուած. պատիկ գունդեր՝ որոնց կ'առաջնորդէ ամեննեն մեծը, ինչպէս գիշերապահներու՝ տասնապետը. շատ փոքր աշակերտներ, որ մինակուկ տուննեն դոչրս առաջին անգամ կը բռչըտին, նայելով իրենց բոլորուիքը, իրենց միայնութեննեն իրեւ սարսափած. և երբոր կ'անձրեն, զորս կամ վեց հոգիներու խոչմեր մեկ միայն մաշած անձրեւոցի մը տակ, որ պատույ կարգած կ'անցնի ամեննեն ձեւքնեն, և ոչ մեկը կը պաշտպանէ ջորին։ Եշ կը զուարձանամ զննելու սովորաբար արագըներաց բաղողները, գործի մարդիկներու նման. ցրուած մտքով պարապորդները, որ կարծես չեն զիտեր քէ ո՞ր կ'երշան. ոչշացոյները, որ սարսափը դմբերնուն վրայ յուսահատաբար կը վազեն. և անպէս ները որ ամեն տասը բայլին շրջանակ կը կազմեն քննելու և մեկնելու համար օրագրին կտորը, կամ մրշիւնը, կամ սալայտակին վրայ գտնուած լուցկիներու տուփի պատկերիկը։ Այսպէս հիմա ընտանի են ալ իմ

աչքիս փոշքաջանները և անզործները, և անոնք որ առաջին տաքերուն կը վերցնեն գլխարկի գործածութիւնը, և սպաներուն զառակները՝ որոնց հետ կ'ընկերեին ցոշրտ ամիսներուն սպասաւոր զինուորները, և առանց վզնոցի արոշարձանային պատիկները, և փայտն կրունկ հողարախով գեղջուկներ, և ինձի բարեկամ քանի մը շամերու ձմրոտկած կարսի զուրպանները՝ կը մանձնամ ինչուսն իրենց առաջին երեսնալուն երկարուղին հեռուու կամարուցիններուն վրայ: Եշ երեք քանի մը օր, երբոր ամենքնիդ անցած էք, ժողովրիւնը կը բռնի զիս դեռ պատշաճին վրայ, ես ինձի կ'ըսեմ. — Բայց ինձպէս. տղաքներդ արդին բռնորն ալ գործի են, և դու դեռ պարապ կը կենաս: — Եշ այս մտածութիւնն է, դուք էք, սիրելի տղաք, որ կը դրկէք զիս դարձեալ լնիմատուած աշխատանքիս:

* *

Եշ երեւմն, քաղաքին առանձնակ փողոցի մը մէջ, կամ արոշարձաններուն շրջակայքը եղած դաշտերուն ձամբրու մը մէջ, կը հանդիսի շապկանց աղոյն մը, որ ժպիտով մը ինձի կը նայի և մեղանով մը:

ձեւքովը չի գտնար ժուառ դրուած գլխարկին եզերքը. կամ բովիկ ոսքով աղջկի մը՝ զոր կը ձանձնամ իրրեշ աշակերտունի մը՝ ժումակոր կս խոնարհունեն, զոր դպրոցին մէջ սորվեցեր են ընկերու, և փնտընելով յշողութեանս մէջ, երկուքին այ անունը կը յաջողիմ գտնալու, ինձի համար ձշնարիտ ու րախութիւն մըն է: Եշ երեք անցնելով դպրոցի մը մօտեն, զայրացած աշակերտիկներու խումբի մը քովին, կը տեսնամ բարձրացած պղոփիկ բռունցը մը, որ իմ երեսնալուն, գրպանին մէջ կը մտնի հանդարտութեամբ, գէշ դիտաշորութեամբ եղած ըլլալու կերպով, և խումբը կը ցրուի, և այն պղոփիկը որուն սպանեացեր էին՝ կը բռնոյն կը փախչի, դարձնելով ինձի հեռունին նայուածք մը, ես կ'օրհնեմ այն օրը որ առաջին անգամ դպրոցը ուտք դրի: Եշ երեք առաջու մը, յուշիսի ասալին օրերուն, տատւերկուքին միջոցները դպրոցի մը առջեւն անցնելով, կը վազէ առջեւս տղայ մը, յետոյ երկու, յետոյ տասը հատ, և վերջապէս ամբողջ դաս մը, ամենքն ալ վեր վար եղած ինձի իմացնելու համար՝ որ քննութեան աշխատութիւնն ըրին, և ցոցընելու տետրակները, և ամենքն ալ մէկտեղ ըսելու իրենց տարակոյսները և իրենց տազ-

և ասպեկտը, և իրենց առաջուեան կռույին բոլոր
պղուիկ պատահարները, իրրեշ բարի բաղդի
մը այնպէս ուրախ եմ: Համոյքը որ կը զգամ
տեսալով իմ չորս կողմու բոլոր այն խարտեաշ
գոռչիսները, այն բացուած տեսրները, այն
հարցափորձն աչքերը, և յետոյ այն ժամունի
դիմքերը՝ յառաջ եկած զուարք քաջալերու-
թիւնների և բարի գուշակուրիւնների, որոնց
մով կը ջանամ վարձատրելու իրենց աշխա-
տուրիւնները. և յետոյ բոլոր այն երանը
որ կու գայ ետեշին, քովերէն և առջեւո
կ'առնու մինչեւ անկիւնապարձը, պատմելով
և հարցնելով դեռ բոլուններու տարմի մը
քաղցրահնչակ ձլվլոցով. . . . յէ, սիրելի
տղաք, չկայ յաղրական բիկնաժող մը՝ որ
զգայ նևանօրինակ հաճոյք մը իրեն լետրոդ-
ներուն աղաղակով ողջունոյ ամրոխին մէջ-
աւոյ:

* *

Եշ ուրիշ որչափ գոհունակուրիւններ ձեզի
պարտական եմ: Կրնաք մտածել, թէ այնքան
տարիներու մէջ, ձեզմէ քանինե՛ր ձանցայ.
քամինե՛ր մտքիս մէջ տպաշորուած մնացին,
որ ատեն ատեն՝ մէկը մէկաղին ետեշին, կը
կենդանանան, և կ'անցնին երեւնն առջեւու

երկայն բափօրի մը պէս, առենքն ալ դարձը-
նելով ինձի բարի ժպիտ մը, իրրեշ իրենց
հին վարժապետներէն մկուժն: Քանի պղուիկ
Արարմներու փոքրած գլխիկներ, և պղուիկ
Ոորդր Յովկաննեկներու գոռազ գիսակներ.
քանի երախաններու և աղջիկներու դմբեր՝
հրեշտակային ազնուուրեամբ մը կամ շնորհ-
քով մը. և աննուաձելի սատանայիկներու դուն-
չեր, և վաղահաս հանձարով շողջողուն աչքեր
և ձակատներ, և հիշանդուն և մելամաղձնու
դիմակներ, և առողջուրեամբ տկոսմ մեծ ե-
րեսներ, և անսովոր կերպով ժայրաշարժ
քուշիկներ, որոնց բերանը՝ ոչր դեռ չէին
բուսած հերձատամնները՝ կը տեսնամ միշտ
ծիծաղուն: Քանի մը հատը շարունակեցի
տեսնալու, մէկ տարիին միշտը, առեն տարի
չորս մատ աւելի բարձրացած, առաջ տանելով
իրենց ձամբան տարրական դպրոցներին ա-
րութեասկան դպրոցները, զիմնասիլները
և լիկոնները. ոչրիշները աչքի կորսեցիցի
երկար ժամանակ, և յետոյ զիրենիք ձանցայ,
թեպէս և նոր բուսած հին պերեշելսիկները,
գործատուններու կամ խանուրենու մէջ.
մէկէն աւելի պղուիկ աշակերտունի մը, որ
դպրոցին նստարաննե արտասանեց ինձի բա-
նաստեղծուրիւնը, կը ձանձնամ զինքը ա-

մոշահնին թերը, աղջկան մը ձեւքէն բռնած, որ պիտի լսէ ինձի գուցէ քանի մը տարիէն ևոյն բանաստեղծուրիւնը: Եւ կը յիշեմ մեկը՝ զոր օր մը յոշահնատած տեսայ, վասն զի գլխարկիկը փոխեր էին. ուրիշի մը կարծես կը լսեմ ծդրիդի ձայնը՝ սկ արտասանելուն մեջ պակասուրեամբ մը. միտքս կոչ զայ ասոր շարադրուրեան կրուրիւն մը՝ որ աւրող մեկ միայն պարբերուրիւն էր, կիսկատար բողոքած. կը տեսնամ անոր վայելուն ձերմակ բամբոնակը, դեռ նոր հարթկած, որուն վրայ կը մաքրէր ինքը զոշարրուրեամբ գրիլը և մատները. և ուրիշներուն ազնուական մեկ գործը, սրամին մեկ պատասխանը, պղտիկ մեկ փախուստը, վարդախոյի համար՝ դպրոցին մեկ բացակայուրիւնը: Եւ ինձի այն չափ հաձոյական է զիրենք տեսնելը, նաեւ երեք զիս չանձնան ալ: Վասն զի անոնք բոլորն ալ ինձի համար ունին դեռ տղու բան մը, և ինձի կ'երեւնայ թէ իրենց հետ զիս կասպ մը կը միացնէ. և բոլոր սրտովս, դառնալով նայելու իրենց՝ անցնելնեն վերջը, կը մաղրեմ ամենուն, որ երջանիկ ըլլան, ինչպէս երբոր ձանցայ զիրենք դպրոցը, և սիրեն օր մը իրենց զաշակներուն ընկերները, ինչպէս սիրեցի ես իմիններուն ընկերները:

*.

Երախտագիտուրեան ուրիշ պարտականուրիւններ ունիմ գեռ ձեզի հետ, սիրեցի տղաք, և ասեք մեժազոյններն են: Երբոր մարդիկները ալ աշելի լաշ ընելու հաշտաքը սրտին փախչելու վրայ է, վատուրեան և եղեռնազործուրեան մշտնչենաւոր տեսարաննեն տրտմած, կը պահեմ ես զայն մոտածելով. — Եւ սակայն, կարելի չէ որ վատ և եղեռնազործ ըլլան այնչափ բարի և վեհաճան տղաքներ՝ որ ձանցայ դպրոցին մեջ, և ուրիշ շատեր որ ձանցայ, բայց ապահովապէս անոնց կը նմանին. ինչո՞ւ յոշահատիկ մարդիկներէ քանի որ այնչափ բարի տղաքներ կան: Երկ վայրկեան մը զգամ որ հոգոյս մեջ կը մեռնի մարդիկնեն բշուառուրիւններուն զորը, և կը հրապուրում հանգիստ ապրելու համար անձնասիրուրեան մեջ փակուելու, բառական է որ յիշեմ տեսած կամ գուշակած այնքան ցաշերս դպրոցներուն նատարաններուն վրայ, գէտ սնուցուած և չարչըրկուած տղաքները, ահարեկած անդադար ընտանեկան արկածի մը յիշատակէն կամ համազգածուրենէն. կարեկցուրիւն պա-

28

դատելու սովորած այնքան խոնարհ և դողդու-
չուն ձայները զոր լսեցի, և տխուր ամբերը
որ գոռշանքի մը շնորհակալ կ'ըլլային երկու
արցունքով, իբրեւ երթեք լընդունուած բա-
րերարութեան մը. բառական է այս մուս-
ծուրիշնս մեծ գոր մը արքեցներոց հոգոյս
մէջ, բոլոր այն ցաւելուն համար՝ զոր կը
տեսնամ և զոր կ'երեւակայեմ: Եթէ աշխարհ-
ի խեղձուրիշներուն և անիրաւորիշնե-
րուն ծոյլ և անարդ հպատակուրիշն մը
կը միտի երրեմն չափին անդին անցը-
մերոց բուռն, բայց ցարագին կիրքը, որ ինձի
կռունել կոչ տայ արդար և օգտակար գա-
ղափարի մը յաղբանակին համար, բարա-
կան է որ մոտածեմ թէ ո՞րչափ բարի զգաց-
մունքներ խղուած են շատ մը բարի տղա-
յոց մէջ՝ անիրաց վիճակի մը խստութենին.
թէ աննցմէ մեծ մաս մը ո՞րչափ նեղուրիշ-
ներու և ո՞րչափ մահացուցումներու դա-
տապարտուած է, ոչ յատուշի իրենց և ոչ
ժնողաց յանցանքով. թէ ինչ աշխարեր ան-
հաշասարութիշն սրտի և հոգոյ դասոխա-
րակութեան մէջ կը ծնանի մեկուն և մէ-
կալին միջեւ եղած անհաշասարութենին, որ
անհամեմատ է արժանիքներուն, բաղդի վիճա-
կներուն. բառական է այս խորհրդածուրիշն

կուրժքիս մէջ արքեցնելու աշխատելու և-
ուսեղը և պատերազմելու ամեն օգտակար և
արդար գաղափարի համար: Եթէ իմ ամենին
սիրելի յոյսերուն ամենին գեղեցիկը միշտ
ձեր վրայ նշմարուած է. ապագային դպրոցն
է, դպրոց մը որուն վարժապետը, իրեւ պարտ-
ուպատշաճ բարեկեցնութեան և պատույն
բարձրացած, կարենայ լսել, — Իմ տղաքնե-
րէս ոչ ոք, հոսկ եղելով, մրին և աղտեղի
ձեղունի մը մէջ կ'երրայ ցուրտէն ասաւելու.
ոչ ոք կ'երրայ մաշեցնելու իրեն երակները՝
իրեն հասակին համար խիստ ծանր աշխա-
տութեան մէջ. ոչ ոք կը դիմէ հօր մը ա-
պականարար աներանութեանը՝ խեղձուրիշնեն
աշրուած՝ որ արժանի չէ. նաև անոնք որ
այնչափ բաղդատոր չեն՝ կ'երրան առողջ տուժն
մը, ոչր կը գտնան հաց, գիրքեր և կեանքի
արժանապատուուրիշնը. և ոչը՝ երկ երրեմն
կը բարձրանայ վշտի և բարկութեան աղա-
ղակ մը, բաղդին անօրինութեան դիմ է որ
կը բարձրանայ, ոչ թէ լնկերութեան անի-
րաւութեանը և մարդիկներու անձնասիրու-
թեան դիմ:

Կը տեսնէիք ուրեմն որ ձեզի ո՞րչափ պար-
տական եմ, սիրելի տղաքներ, և թէ իմ
պարտք չէ ձեզի լսելու ինչ որ բար ինծի

այն պզուիլ աղջիկը քատրոննին օրեակեա.

— Շնորհակալ եմ:

Այս, շնորհակալ եմ ձեզի, մանեւր և
աղջիկներ, ձեզի շնորհակալ եմ, իմ փոքրիկ
և հաշատարիմ քարեկալներս, իմ կեանքիս
առաջին մոտաժորիւնը, ամենաքաղցր ներ-
շնորհմը, սուրբ մխիթարութիւնը :

Ա.

ՄԱՆՉԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

(1892)



Այս ժառս և հիտեւեալ երեքը, արտասանեց,
Տուրիմի համբային խորհրդական՝ Նդմոնդոյ Դէ Ա-
միշս, Վիկտորիոյ Էմանուէլէ Թատրոնին մէջ, քա-
ղաքաբաշխական տարրական դպրոցթերուն աշա-
կերտներուն և աշակերտութիմերուն համգիսական
մրցանակաբաշխութեանը համար • հիմգերորդը և
վերջինը արտասանեց առաջնական դպրոցի մը
մէջ :



Արթոնիթէսն պաշտօնէին մեծապատիւ
օգնականը, որ ամէն տարի կը խօսի
ձեզի, կը հրաւիրէ զիս քանի մը խօսիք դար-
ձլնելու ձեզի իրեն տեղը:

Ի՞նչ բան կրնամ ըսել ես, եթէ ոչ՝ ինչ
որ ամէն տարի ինքը կ'ըսէ ձեզի, ինչ որ
ամէնքը, տանը և դպրոցին մէջ, կ'ըսեն ձեզի,
և որ կ'ըսուի դարերէ ի վեր ամէն երկրի
տղաքներուն :

Կ'ըսեն ձեզի, — Առավեցէք, — կ'ըսեն ձեզի,
— Բարի եղէք :

Չեր բանավարութեանը բացումէն ի վեր՝
յաւիտենական կրկնութիւնն է այս՝ որ ձեզ
ականջին մէջ կը հնչէ :

Եւ այս այս է, վասն զի չկան ուրիշ բառեր՝
Դէ ԱՄԻՒԽԻՍ

որ լւագոյն և աւելի համառօտ կերպով ըսեն
այն ամէն բանը՝ որ զուք պէտք էք ընել ձեր
բարիքին համար, և այն ամէնը՝ որ աշխարհք
կ'ուզէ ձեղմէ ամէնուն բարիքին համար:

Կ'ըսեն ձեզի, — սորվեցէք, — ինչո՞ւ: Վասն
զի ձերինը այն երջանիկ և բեղնաւոր հա-
սակն է՝ որուն մէջ միտքը իրեն առաջին
կերպարանքը՝ կ'առնու, և որուն մէջ աւելի
գիւրութեամբ ամբողջ՝ ինչ որ կը մտնայ իմա-
ցականութեան մէջ՝ կ'իջնայ և կը տպաւո-
րուի հոգոյն մէջ բոլոր կեանքովը: Զեզի
կ'ըսեն, — սորվեցէք, — վասն զի կրնաք ստա-
նալ դուք կամ աճեցընել այն տարիքներուն
մէջ ըմբռնումին արագութիւնը, յիշողութեան
զօրութիւնը և ձեր մտածութիւնը բացայայ-
աելու արուեստը, կամքի անբազգատելի ճի-
զով մը անկէ աւելի զիւրին որ՝ ալ աւելի
նուազ պառազ շահելու համար՝ պարտական
են կատարելու ապագայ տարիներուն մէջ:
Սորվեցէք՝ կ'ըսեն ձեզի, վասն զի բոլոր այն
ծանօթութիւնները որ կը հաստատուին հի-
մա ձեր ուղեղին մէջ, կը ձեւացնեն իբրեւ
առէջը՝ որուն վրայ պէտք էք բանիլ աւելի
ուշ բարձրագոյն ուսմունքներուն կտաւը. և
եթէ առէջը տկար է կամ նոսր, կտաւը ոչ
խիտ և ոչ զիմացկուն կ'ըլլայ. վասն զի

մասնկութեան ժամանակի զպրոցի զուարթ
սէրը, պատանեկութեան մէջ ուսման համար
այն եռանդը առաջ կը բերէ, որ կրօնք կ'ըւ-
լայ զիտութեան համար հասուն հասակի
մէջ. վասն զի ասոնք անդանալի տարիներն
են, որոնց մէջ զուք ձեզմէ կ'որոշէք ձեր
ապագան. որովհետեւ աշխարհքիս ճամբան
ուրիշ բան չէ, բայց զպրոցին լայնցած շա-
փղը, և մարզս առաջ կ'երթայ զրեթէ միշտ
նոյն այն քայլով որով ուղին սկսաւ: Վեր-
ջապէս կ'ըսեն ձեզի՝ սորվեցէք, — վասն զի
առաջին ուսմունքներն են, որոնց հիմա բո-
լոր կարեւորութիւնը չէք գնահատեր և բոլոր
ազգեցութիւնը չէք զգար. առաջին ընթեր-
ցանութիւններուն տպաւորութիւններն են,
մտածութեան առաջին բարի բերումները,
կամքին առաջին յաղթանակները, անոնք՝ որ
տղաքներուն մէջ կը պատրաստեն օրինա-
կելի զրծաւարները, օգտակար պաշտօնա-
տարները, զաստիարակիչ հայրերը, իմաս-
տուն խորհուները, երախտաւոր քաղաքա-
ցիները. ինչպէս այն սփոսած պղտիկ հուն-
տերը, և զրեթէ զետնին մէջ կորսուած, որ
կը փախչին մեր աչքն, կը բերեն ժամա-
նակով ոսկեայ հունձքերը՝ որ զաշտերու շքե-
զութիւնն են և ազդին հարստութիւնը:

Ասոր համար մենք ձեղի միշտ կ'ըսենք.
— Սորվեցէք: — Եւ կ'ըսենք նաեւ ձեղի, բարի եղէք, — վասն զի իմացական մշակութիւնը՝ բարութեան հետ եթէ ընկերացած չըլլայ, ուրիշ բան չէ բայց անձնասիրութեան և հպարտութեան վրայ ձգուած գեղեցիկ թիկոց մը, ուրիշ բան չէ բայց պարապ և մեռած բան մը, ինչպէս թանգարաններու այն փողիոցն զրահները, որոնց մէջ կը պակսի ձիւորին հոգին և մարմինը:

Մեր ժամանակներւան մեծ մատենագիր մը, որ իր անունովը աշխարհքս լեցուց, համառոտելով իրեն ութունը որս տարուան կեանքը, թագաւորները և ինքնականները, գիտութեան և ակրութեան մեծ մարդիկը, զօրավարները, արուեստագէտները, զործաւորները, ամէն կարգէ և ամէն ցեղէ բոլոր բազմութիւնը՝ որ իր առնը այցելած էր՝ յիշելէն ետքը, եղրակացուց այս խօսքերովս, որ իրեն իմաստութեանը եղան իրրեւ կտակը.
— Բոլոր այս մարդիկներուն զիմացէս անց նիլը տեսնալէս վերջը, ճանչցայ թէ երկնքին տակ բան մը միայն կայ՝ որուն պէտք ենք խոնարհիլ, հանձարը. թէ կայ բան մը միայն որուն տողեւ պէտք ենք ճնրազրել, բարութիւնը: — Ինքը տուաւ այս վճիռս մետնե-

լէն քիչ մը առաջ, այն բոսկներէն մէկուն մէջ՝ որ մարդս կը զգայ և կ'ըսէ ճշմարիալ. ինքը, հանձարոյ մարդ, հանձարէն վեր զրաւ բարութիւնը: Վասն զի բարութիւնը սրտի և մտքի առաքինութիւններուն մէջ այն է, ինչ որ է մոլորակներուն մէջ արեւը, որ կը տացցընէ զանոնք ամէնքը և կը լուսաւորէ. վասն զի է զօրութիւն, ազնուութիւն, զմութիւն, միխթարանք, ներումն. վասն զի ուղղութեան, անձնուրացութեան և քաջասրտութեան մայրն է. չկայ ճշմարիալ քաջասրտութիւն որ չծագի հոգւոյ ազնուականութենէ, և չկայ սառուցիւ ազնուական՝ բայց այն միայն որ բարի է:

Ասոր համար մենք ձեղի միշտ կը կրկնենք.
— Բարի եղէք, — նաեւ զիտնալով որ և ոչ ձեր մէջէն լաւագոյնները՝ ըմբռնելու ասաի ձամի մէջ են բարույն բոլոր մեծութիւնը, որ կրնայ ընել իրեն չորս կողմը տղաքներուն բարութիւնը:

Բայց մոտածեցէք մէյմը: Չեր բարութիւնը ըսել կ'ուզէ, վարժապետը՝ որ կը սորվեցնէ յօժար կամբով, ձեր հայրը՝ որ աւելի գոհ կ'աշխատի, ձեր մայրը որ իր պարտը կ'ընէ ժպտելով. ըսել կ'ուզէ այն զրկանցներն և գմբաղզութիւններն՝ որոնց կը համբերէ ըն-

տանիքը աւելի հանդարտութեամբ և աւելի յարատեսութեամբ. ըսել կ'ուզէ՝ վերջի ողջոյնին կսկծանիքը անոնց որ կը սիրեն զձեղ՝ մեղմացած մարդկային ամէնէն աւելի քաղցր սփոփանքներով, մտածութեամբ՝ որ իրենց զաւակները, երբ երկրիս վրայ միայն մնան, եթէ բաղդաւոր ալ ըլլան, գէթ սիրուած ըլլան, վասն զի բարի պիտի ըլլան։ Զեր բարութիւնը զպլոցին արժանապատութիւնն է և շնորհքը, տանը համաձայնութիւնը և մպիտը, կեանիքի և մահուան օրհնութիւնը անոր որ կ'աշխատի և կը կրէ ձեզի համար։

Ահա ինչո՞ւ կը կրկնենք ձեզի հազար անգամ. — Սորվեցէք, բարի եղէք: — Եւ նաեւ կը կրկնենք ձեզի թէ ինչո՞ւ համար. ամէն անգամ որ մտքերնիս կու գայ այն զեղեցիկ ժամանակը որ ձեզի նման տղաք էինք, թանկագին տարիներ վատնած ըլլալու, բարի վարժապետի մը հետ ապերախտ կամ յաւակնուս և անողորմ դիբազդ ընկերոջ մը հետ գտնուած ըլլալու, մեր շոայլութեամբը և մեր տմարդութեամբը մեր մայրը լացուցած և կարմրցուցած ըլլալու յիշատակը, դեռ այսօր, այնչափ ժամանակին ետքը, այնչափ ուրիշ մտածութիւններու միջեւ, այն յիշատակը իբրեւ սայր մըն է որ կը խոցէ զմեղ

սրտին ամէնէն աւելի փափուկ երակներուն մէջ. և մենք կ'ուզենք՝ որ մեր զաւակներուն սրտերը երբեք արինուածելու բան չունենան այս վերքերովս։ Մենք ուրեմն կը յանձնարաբենք ձեզի աշխատութիւնը և բարութիւնը՝ ոչ միայն որ մարդկային առաջին պարտականութիւններն են, ոչ միայն ձեր ընտանիքին և ձեր նմանիներուն բարւոյն համար, և որովհետեւ բարութիւն և աշխատութիւն բաղդի զործիքներ են. այլ սրպէս զի ձեր կեանըը վիշտերէ և խղճի խայթերէ աղատ ըլլայ, որպէս զի օր մը աւելի երջանիկ ըլլաթ, ձեր խղճէն ալ աւելի զոհ, ուստի և աւելի զուարթ կերպով զործունեայ, աւելի հանդարտիկ թշուառութեան արկածներուն պատրաստուած, աւելի արժանաւոր կերպով յարգուած և սիրուած բան ինչ որ մենք չենք։ Այս, մենք կ'ուզենք որ ամիբ աւելի բարի, աւելի կիրթ, աւելի ուզիղ, մեզմէ աւելի վիշտանձն. և ասոր համար ձեր գաստիարակութիւնը մեր հոգերուն ամէնէն նուիրականն է և ձեր ապագան մեր յօյսերուն ամէնէն սուբբը։

Թողուցէք ուրեմն՝ որ կրկնենք ձեզի անվերջանալի կերպով այս խրատներս, որ ձեր սրտին մէջ կը հնչեն իբրեւ մեր հեռաւոր

մանկութեանը մէկ արձագանզը, և նաեւ մեզի
ալ աղէկ կ'ընեն՝ գանոնք ձեզի թելազրելու
ժամանակ :

Սորվեցէք յօժար կամբով, մեծարեցէք
ճնողը, սիրեցէք վարժապետները, յարկե-
ցէք գպրոցը, պատուեցէք աշխատութիւնը.
ձեր ազնիւ հոգւոյն խորը, հազիւ թէ երեւ-
նայ, Խղզեցէք անխելը և ցած հպարտու-
թիւնը՝ որ կը հաստատուի բազգին առանձնա-
շնորհութիւններուն վրայ. մի՛ նախանձիք բայց
վեհանձն հոգիներուն վրայ, մի՛ կապուիք
բայց գեղեցիկ հոգիներուն հետ. արհամար-
հցէք, ատեցէք դատարկութիւնը, անձնա-
սիրութիւնը, ապականութիւնը և անիրաւու-
թիւնը՝ ի՞նչ բարձրութեան վրայ որ զտնուին
և ի՞նչ զիմակով որ ծածկուին. սկսեցէք հի-
մակուընէ ձեր մէջը տկարներուն պաշտպանն
ըլլալ և գերազներուն բարեկամը. և սիրե-
ցէք զիրար իրեւ եղբայր, վասն զի երեք
անգամ եղբայր էք, գլուցի պղտիկ ընտա-
նիքին մէջ, հայրենիքի մեծ ընտանիքին մէջ
և մարդկութեան անհուն ընտանիքին, զոր
մենք պէտք է սղմենք բոլոր ամբողջ յուայ
և սիրոյ վեհանձն գրկածութեան մէջ :

Եւ հիմա վերապարձէք գործի: Թող վե-
րապանան անոնք որ մրցանակ մը ստացան՝

Համեստուգթեան այն զզացումով՝ որ լաւագոյն
ապացոյցն է թէ անոր արժանի էին. թող
երթան անոնք որ, սորված ալ ըլլալով
չստացան զայն, այն մտածութեամբ մխիթա-
րուած՝ որ արժանիքին ամէնէն աւելի բարձր
փոխարէնը խղճին խաղաղ գոհոննակութեանը
մէջն է, չէ թէ փառասիրութեան պղտոր
հրճուանքին մէջ. և անոնք որ ի՞նչ որ պէտք
կին չըրին, թող ելլան հոսկէ զուարթ և
անզրգուելի առաջազրութեամբ կորսուած ժա-
մանակը նորէն վաստրիելու համար, այս ստու-
գութենէն խրախուսուած՝ որ նաեւ ընութե-
նէն նուալ նպաստաւոր երեւցող իմացակա-
նութիւններուն մէջ անգամ՝ կայ միշտ ար-
տաքոյ կարգի կարողութիւն մը, իբրև ծած-
կուած կայծ մը, որ կամ առաջ կամ ետքը,
կամքին աղղեցութեան տակ, կը բարձրանայ
և կ'արծարծի, և այն տտեն նաեւ միւս կա-
րողութիւնները – նաեւ ամէնէն աւելի ան-
գործները – կը կենդանանան, և բոլոր միտքը
կ'ընդգարձակի և կը պայծառանայ:

Ուրեմն զուարթերես զէմքով և հոգւով
գարձէք ձեր տունները, և մխիթարելով զձեզ
այս հանգիստական օրուանս յիշատակովը,
որ ձեզի համար փառք մըն է և ամէնուն
համար տօն մը, ունիցէք ամէն պարտակա-

նութեան կատարմանը մէջ և կեանքի ամէն
կապակցութեան մէջ հանդարտութիւնը, աղ-
նուականութիւնը և զօրութիւնը. եղէք, իբրեւ
ճշմարիտ իտալացի աղաքներ, ձեր լեզուին
պէս աղնուական, ձեր Ալպեաններուն պէս
անսասան, ձեր երկնքին պէս պայծառ:

Քսաններորդ գարուն արշալոյուը կը բար-
ձրանայ: Զեր գարն է, ով աղաք: Դիմա-
ւարեցէք զանի՝ իբրեւ ցնծալից և աներկիւղ
բանակ մը: Մենք, որ յուզուած սրասվ-
րաժնուելուն մաղթանքները կ'ընենք ձեզի,
մենք կը փափաքինք միայն երկայն ապրե-
լու՝ ձեր առաջին ցաւերը սփափելու համար
և ձեր առաջին յաղթութիւնները օրհնելու
համար, և ողջունելու յաղթական նաև ձեր
գործովի ալ բաղաքականութեան գրօշը, որ
հանճարէն փառաւորուած և մեր հայրերուն
աւինուլը նուիրական եղած՝ պիտի անցընենք
ձեր ձեռքերուն մէջ:

Ոսրվեցէք, տղաք, և բարի եղէք:

Բ.

ՄԱՆՉԵՐՈՒԽ ՀԱՄԱՐ

(1893)



ԱՏԵԽ ունիմ սորախակից ըլլալու
ձեզի հետ, ձեր վարժապետնեւ
րուն հետ և ձեր ծնողքներուն հետ, Տուրինի
Քաղաքաբաշխութեան անունովը:

Բայց սովորութիւն է որ երբեք ուրա-
խակցութիւններ չըլլան աղայոց՝ եթէ ոչ յոր-
դորներու և խրատներու հետ մէկտեղ, ինչ-
պէս չի տրուիր բնաւ իրենց արձակուրդ մը՝
առանց աշխատութեան :

Յորդորներ, — պիտի ըստք, — խրատներ՝
տարւոյն ամէն օրը կ'ընդունինք:

Եւ միշտ ասոր համար պիտի ունենաք
զանոնք այսօր անսովոր ձեւի մը մէջ, որ
ձեզի հաճոյ պիտի անցնի՝ վասն զի գովես-
տի մը ձեւն է: Բայց ուշ զրէք որ երեւա-



3232-2090

կայական գովեստ մըն է, հիմնուած մէկ պարզ
ենթալրութեանը վրայ անոր՝ որ ձեղի կը
խօսի:

Դպրոցէն կը կը ատեն, ինչպէս կ'ընէք
ամէն օր, խուսներամ և ծիծաղկոտ, չէք
անդրագառնար զուք ուշաղիր զնողի մը՝ որ
ճամբուն մէջ է երեմն, և որ ձեղի կը մօ-
տենայ, ականջ կը չնէ ձեր խօսքերուն, և
աշբով ձեր խաղերուն հետամուտ կ'ըլլայ:
Լաւ, ինքը այն զիտուն և նրբամիտ ճանա-
պարհորդներէն մէին է, որ ամէն մեծ քա-
ղաքի մէջ ուր կանգ կ'առնուն, յիշատակա-
րաններն այցելելէն ետքը, աղաքը կ'ուտում-
նասիրեն. վասն զի զիտեն թէ ժողովուրդի
մը բնաւորութիւնը, կրթութիւնը, բարոյա-
կան զաստիարակութիւնը՝ չեն կընար բանի
մը մէջ լաւագոյն ճանչցուիլ՝ քան իրեն հան-
րային զպրոցներուն ընթացքին և իրեն զը-
պրոցականներուն վարմունքին մէջ: Լաեցէք
հիմա զատաստանը անոնցմէ մէկուն, զոր
մեր մէջը կը բերեն՝ ուսումնամէր հետաքըր-
քըրութիւնը և Տուրինի համար հին յար-
դանք մը:

Տեսաւ ինքը պղտիկ Տուրինեցիներուն
գուրս ելլալը, հազարաւոր, այն զպրոցական
մեծ շէնքերէն՝ որոնց ճակատը զրուած է մեր

գետերուն, մեր լեռներուն և մեր փառքերուն
անունները, և «Երբեք»՝ կ'ըսէ ինքը –
«չի տեսայ, կրթուած զպրոցականներու ան-
վայել՝ աղմկալից անկարգութեան փոխուիլը,
այն սանձարձակ ջուրերու զուարթ խոխո-
ջանքը, զոր տեսնելը այնչափ հաճոյական
է զպրոցէն արձկուող տղայոց բազմութեան
մը մէջ: Ինչպէս զարմանալի բան մըն է՝ որ
իրենց առոյգ կենդանութեան ամէնէն աւելի
աղատ զեղմանը մէջ անգամ՝ պահեն անոնք
պատշաճութեան և բարեձեւութեան չափը:
Իրենց մէջ ոչ վայրենի աղաղակներ, ոչ աղ-
տեղի խօսք, ոչ կոպիտ հրմլշտուքներ. չեմ
տեսնար երբեք որ անոնք տղմի կամ փոշիի
մէջ ձգեն զիրքը՝ որ կ'արժէ թերեւս հօր մը
օրուան մը տաժաննելի աշխատանքը, և ոչ
վայրենաբար իրեն կամ ուրիշին զգեստը քաշ-
քըշելը՝ որուն վրայ խեղճ կին մը, արդէն յոկ-
նած, ասեղը ձեռքը քունի ժամ մը պիտի
կորսնցնէ: Եւ ինչպէս իրենց խաղերուն մէջ
ամէն անշնորհ քութենէ, այսպէս մինչեւ ան-
գամ իրենց վէճերուն մէջ կը փախչին ամէն
բռնութենէ, այնչափ արդէն պայծառ կերպով
ըմբռնելով՝ որ անյողգողդ և հանգարտ ար-
ժանապատուութիւնը՝ լաւագոյն նեցուկն է բա-
նականնութեան, ինչպէս նաև է՝ սրտոտու-

թեան ամէնէն յայտնի նշանը : Եթէ ձեր մէջէն զօրաւոր մէկը՝ հարստահարութեան գործ մը փորձէ տկարի մը դէմ, իրեն ժամանակ չեն թողուր որ կատարէ զայն, վասն զի չէ մէկ հոգի, տասը պաշտպաններ անոր զիմացը կ'ելլան մէկէնիմէկ . և չկայ բան մը որ մսիթարէ հոգին՝ ինչպէս ուժին վատասիթազ զեղծմանը համար՝ անկեղծ բարկութիւնը, խոր արհամարհանքը, որ կ'երենան իրենց բոցավառ դէմքերուն վրայ : Եւ եթէ մէկը զայրոյթի թափին մէջ կամ ծանծաղանտութեամբ ծանոր յանցանք մը գործէ և մեծաւոր մը վրայ համնի, զարմանալի է խոցին անմիջապէս զրոյումը, կեղծաւորութեան և ստախոսութեան դմկամակութիւնը՝ որ մեղապարտը առաջ կը մղէ ըսկեռ, — ես եմ, — որպէս զի իր յանցանքին պատիշը անմեղներուն զլուկը չիյնայ : Եւ չեմ զիսեր որ ըսեմ անոնցմէ քանիներ կը տեսնամ որ կանգ կ'առնուն աղաչաւոր կոյրի մը բաց ձեռքին կամ լացող երախայի մը զիմաց, և կը գնեն հոն զրամ մը, որ թերեւս պահուած էր քմահաճոյք մը կատարելու համար, զայն ներշնչող մտածութեանը պէս ինքնաբերական և անոյշ կերպով մը . — խաղալիքն կը հրաժարիմ՝ ես, բայց դու առանց հացի պիտի չի մնաս :

— Եւ իրենց հետ կ'ընկերեմ նոր շէնքերուն միջեւ, արձաններով զարդարուած հրապարակներէն, ծաղկաւէա պարտէզներուն մէջէն, և չեմ տեսնար զանոնք բնաւ որ անխելք աւերում մը ընեն այն բաղաբային մաքրութեան՝ որ ամենուն պատիւը և օգուտնէ . և ոչ հայրենիքի բարերարաց պատկերներուն յարգանքին պակսիլ, որ նախատել մըն է միանգամայն փառքը և մահը . և ոչ գեղեցիկ ծառերը տղեղցնել, որոնց շուրջին տակ հիւանդ ծերը և յոգնած աշխատաւորը կը հանգչի, կամ խոտերը և ծաղիկները՝ որոնց վրայ կը զուարձացնէ տեսանելիքը և մտածութիւնը ուամիկ կինը, գեռառողջը, աղքատը, իբրեւ իրեն ծաղիկները նայողին հաճութեամբ, վասն զի բաղաբային՝ ուր ինքը ծնած է՝ ամենուն ընծայուած ծաղիկներ են : Եւ ամէն կողմ ուր իրենց ետեւէն կ'երթամ, բազմամբսի փողոցներէն ինչուան մինչեւ ամայի ճամբաները, կը տեսնամ միշտ որ հողածութեամբ տեղ կու տան զողոզոտ ծերերուն, աշքերնին փափուկ զորովով մէկզի կը զարձնեն մարզկեղէն տղեղութիւններէն՝ որոնց վրայ տմարդիները կը ծիծաղին, կ'երկնցնեն իրենց ձեռքը երախային՝ որ կ'իյնայ, կը բանան իրենց ճակատը մեռելին

առջեւ՝ որ կ'անցնի. և ոչ երբեք ինձի օրինակ մը արուած է այն զգուելի անզմութեանը՝ որով չար տղան, անմեղ անսասունը տանջելով, ստեղծագործութեան աստիճանին վրայ իրեն զոհէն ինքզինքը վար կը դնէ»։

«Այս զգացմոնքներով Տուրինի տղաբը կը մեծնան»։

«Եւ ինչպէս իրենց երկրին գեղեցկութեանը մէջ բլուրի վայելչութիւնը լեռան խստութեանը հետ կը միանայ, ինչպէս իրենց ժողովուրդին պատմութեանը մէջ Սիլվիոյ Պէլլիկոյի քաղցը ձայնին վրայ կը հնչէ Վիկտորիոյ Ալփիերիի ուժեղ աղաղակը, այսպէս իրենց մէջ սրտի աղնուական ձիբքերուն հետ՝ կը զուգուին հոգոյ զօրաւոր առաքինութիւնները. որոնց առաջին յայտարարութիւնը և ստուգագոյն ապացոյցն է այն երկաթէ կամքի կորովը, որով, ուսմոնքներուն ասպարէկին մէջ, կը զատնան նորէն զժուարութեան յարձակմանը գէմ հարիւր անզամ և կը հարուածեն արգելքը մինչեւ որ խորտակեն զայն. կամքի կորով, բնածին խիզձէն առաջ եկած, թէ ուսման ամենէն աւելի զօրեղ գաշնակիցը համբերութիւնն է, թէ մարզս կը հսկայացնէ ասով իր կարողութիւնները և ինքզինքը նորէն կը կանգնէ. թէ յարատեւութեան աշ-

խարհակալութիւնները, թէ ուզուած, բըրտնաջան եղած, բնութենէն յափշտակուած իւմացական յաղթութիւնները, մտքին դիրահաս բազդիերէն անհամեմատ աւելի արգաւորը են և նաեւ աւելի պատուաւոր»։

«Բարի և կտրի՛մ տղաք, արժանաւոր որդիք անորը¹ որ իտալիոյ աղատութեանը եղաւ բերգը, նշանաւոր քաղաքագէտներու մայր, անհրիփեղ զինուորներու գաստիարակ, սիրալիր ասպնջական տարագրուածներու, և իր ժամանակին՝ համբերով և յանկուգն, և գործունեայ և ողորմած միշտ, և քաղաքականութեան ճամբուն վրայ յառաջընթաց անզագար ինչպէս Պոյ որ զինքը կը ցոլացնէ, և մեծ հայրենիքը մեծարելուն մէջ հաստատուն՝ ինչպէս Ալպեանը որ զինքը կը շրջապատէ։ Ի՞նչպէս չհիանալ վրան, ի՞նչպէս չսիրել երկիր մը՝ որուն մէջի նախնիքներու փառաւոր աւանդութեանը՝ այսպէս աղնուական կերպով թոռները կը հետեւին»։

Եւ ի՞նչպէս, կը հարցնեմ հիմա ձեզի, խրոխտանքով և բերկութեամբ ձեր սրտին բարախելը չզգաք, եթէ զիտնաք որ այս կերպով է ձեր վրայ եղած դատաստանը, և որ

1. Տուրին քաղաքին համար է որ կ'ըսէ։

կը հոչակուի իտալիոյ և աշխարհքի մէջ ։
Եւ թնջղէս կրնաբ չփափազիլ եռանդեամբ՝
որ այս ենթազրութիւնը ամէն օրուան իրա-
կանութիւն մը ըլլայ։

Լաւ, որպէս զի այս բանս ըլլայ, բան
մը միայն ունիք ընելու, որ գծուարին չէ
պիէմնագեցի աղայոց համար. ուրիշ բան
չունիք ընելու՝ բայց գնել ձեր կամքը այն
կորովի և պերճ առաքինութիւններուն մէկուն
մէջ՝ որ ձեր արեանը հին պարծանքներէն
մէկն է։ Դրէք այն առաջազրութիւնը այս
աղուոր օրը, որուն մէջ ամենուն գովինասը
և ուրախութիւնը ձեր քաշած աշխատանք-
ները կը վարծաարեն և կը խրախուսեն զձեղ
նոր աշխատանքներու. ըրէք զայն հոս, ձեր
ընտանիքներուն և Ծուրինի ներկայացուցիշ-
ներուն առջեւ, մինչգեռ մենք կ'առաջազրենք
մեր կողմէն նուրիելու ձեղի նաեւ ալ աւելի
հոգածու ինսամքներ քան անցեալին, աւելի
ազգու կերպով օգնելու ձեր վարժապետնե-
րուն բարեացապարտ գործին, նոր եղանակ-
ներ փնտոելու աւելի զիւրին, աւելի շահա-
էտ, աւելի սիրելի շնծայելու համար ձեղի
ասումը։

Այսպէս, ձեր վարմնանքին արգեամբ և
մեր գործովը, զպրոցին մեծ հաստատովիթիւնը

ովտակարի ծաղկի միշտ աւելի գեղեցիկ և աւելի
օգտակար։ Մերունդներու իմացական դա-
յեակ, առաջին ներշնչող գաղափարներու՝
որ կը ձեւացնեն մարդիկները և կերպարա-
նափոխ կ'ընեն ժողովուրդները. իմաստուն
զասափարալիչ, որ, ընտանիքին չափազանց
ներողութիւնը սրբազրելով, կը պատրաստէ
զմեզ կամաց կամաց աշխարհքիս խստու-
թեանը, որ կու տայ մեղի առաջին բարե-
կամութիւնները, առաջին փրկարար անձկու-
թիւնները, հոգւոյ առաջին ուրախութիւննե-
րը, — անջնջելի և սիրելի յիշատակներ ին-
չուան խոր ծերութիւն, — ըլլայ զպրոցը մեր
ամենէն աւելի ցանկալի մտածութիւններէն
մէկը, ըլլայ մեր քաջաբացիներու համեստ
փառասիրութեանը ամենէն աւելի խնամելի
առարկան. և ամէն բանէն վեր ըլլայ, ամե-
նուն գործովը, եղբայրութեան և սիրոյ ճըշ-
մարիտ զպրոցը, որը ընկերական անհաւա-
սարութիւններն անհետ ըլլան իմացակա-
նութիւններու մաքուր նախանձաւորութեանը
մէջ, ուր պատրաստուին հոգիները տանելու
կեանքի կոիններուն մէջ վեհանձնութիւնը և
հեղութիւնը. ուր աղքատը և հարուստը,
հաւասար սրտոտութեամբ նայելով ապա-
գային, մէկտեղ զաստիարակուին՝ մէկը ներ-

կայ զոհողութիւններու, միւսը ապառնի զոհողութիւններու, և երկուքն ալ աշխատութեան սիրոյն, արդարութեան զգացման և մարդկային ցաւերուն զթութեանը : Ըլլայ զպրոցը այն ապագայ ընկերութեան պատկերը, ամէն քաղաքակրթեալ ժողովուրդի գաղափարական, որուն՝ մեր ժամանակին կատաղի մրցանքները և բուռն ատելութիւնները և խառնակութիւնները՝ պիտի երեւութանան իրերեւ հովտին մառախլապատ խորը անոր՝ որ հասեր է արեւէն ծիրանեգոյն ներկուած ալպեան զադաթը :

Պէտք չունիմ լսելու ձեր ձայնին հաւանութեանը՝ ապահով ըլլալու համար որ այս մտածութիւններով մեղի հետ կը միանաք : — Այս՝ — կ'ըսէք զուք, — մենք կ'ուզենք ըլլալ զործունեայ, ուժով և ազնուական . ինքինքնիս ազնուականացնելով, ազնուականացնել զպրոցը, պատուել քաղաքին անոնը՝ որուն մէջ ծնած ենք, և ընել՝ որ պերճանքով զլովսը բարձրացնէ ով որ կ'ըսէ մեղի . — զաւակս . — կ'ուզենք մտնալ ընկերութեան մէջ՝ անկէ աւելի ազնուական փափառով՝ որ իրերեւ խորհրդական նշան ունի ոսկիով լեցուն մագիլ մը . կ'ուզենք մտնալ հոն մեր սրտին մէջ համակրութեամբ և մեր

աջը երկնցուցած, վեհանձն և հաւատարիմ մարդկիններու պէս, ամէն մարդկային արարածի բարիքը ուզող՝ ինչպէս ճանապարհորդութեան և յօյսի ընկերոջ մը դէպ ի անծանօթ երկիր մը . անկարող երջանիկ ըլլալու ուրիշներուն նեղութիւններուն և ցաւերուն մէջտեղ, և սուրբ վախճանի համար՝ մեղմելու թշուառութիւնները՝ որոնցմավ մարդկութիւնը կ'արինուաի և կու լայ . պատրաստ աշխատելու, կռուելու, կրելու, մեռնելու, — և չէ թէ փառասիրութեան և երախապիտութեան համար, այլ միայն խղճէն ըսել տաշլու մեզի անհամեմատ փոխարենին համար, — զու տրամաբան ես, զու արդար ես, զու բարի ես, — միայն աստուածային կայձը մեր հոգւոյն մէջ փայլիլ զգալու անյաղթելի ուրախութեանը համար : — Զեր սրտին մէջ կ'ըսէք զուք այս : Եւ օրհնած ըլլայ ազնուական ուխտը, տեսէ ձեր սրտին մէջ հաստատոն, և շողայ հոն՝ ինչպէս տատղ մը ճակատին մէջտեղ, ուր կը հանգչի ձեր մօրը համբոյըը :

Եւ հիմա, զուարթագին, տարէք ձեր մրցանակը տուն, ինչպէս կը տանինք մենք մերը . զամն զի մենք ալ, այսօր, մըրցանակ մը ընդունեցանք, այն է՝ որ զգա-


ցած եղանք մեր դէմքին վրայ և մեր սրախն
մէջ ձեր երջանիկ մանկութեանը կենդանաւ
րար շունչը. լսած եղանք, այս հազար մայ-
քերու թնդիմով յուղուած օղին մէջ, ձեր
անունին հնչելը՝ ինչպէս շատ մը գեղեցիկ
և պատուաւոր խոստումներ ձեր սերունդին.
հոս մէկ ժամ մնացած ըլլալնուս համար,
ծերեր և երիտասարդներ, մատակարարներ
և ուսուցիչներ, հայրեր և որդիքներ, մէկ
միայն հոգւոյ մէջ ոգեխանուած, կեանքի
տառապանքներէն վեր բարձրացած, բարւոյն
սուրբ հաճուկթեանը մէջ:

Մնաք բարով, տղաք, տարուան մը հա-
մար. և մինչեւ այն օրը՝ որուն մէջ դիրար
պիտի տեսնենք նորէն, թող ծիծաղի ձեր
երեսներուն վրայ առողջութիւնը, ձեր սրտե-
րուն մէջ զուարթութիւնը, ձեր տուներուն
մէջ խաղաղութիւնը։ Մնաք բարով։

Գ.

ԱՂՋԻԿՆԵՐՈՒԻՆ ՀԱՄԱՐ

(1894)



ԱԵՐ մեծապատիւ կրթութեան պաշտօնէին Օգնականը, ուզեց յանձնել ինծի նաև այս տարի պատուաւոր և ցանկալի պաշտօն մը: Իրեն անունովը և իրեն ընկերակիցներուն՝ ես պէտք է ուրախակից ըլլամձեղի հետ, պէտք է ըսեմ ձեղի թէ որչափ սիրելի է նաև մեզի այս զեղեցիկ օրը, ուրուն մէջ Տուրին քաղաքը կը տօնէ և կը պատուէ իր ուսումնասէր աղջիկները, և ինչպէս մեր սրտին մէջ կը ցոլանայ աշխոյժ զուարթութիւնը՝ որ կը փայլի ձերինին մէջ: Բայց, ձեղի տրուած մրցանակին իրաւցընէ արժանաւոր ըլլալու համար, վայելուչ է որ, բայց ի վարձատրուած ըլլալու ուրախամիտ խրոխառումէն, ուրիշ մտածութիւննե-

բու, ուրիշ զգացումներու բանաք դուք ձեր հոգին։ Դուք պարտք մը ունիք կատարելու այսօր, զոր ես ձեզի կ'ակնարկեմ, սիրոյ և երախտազիտութեան պարտք մը, զոր ձեր ընտրեալ իմացականութիւնը և ձեր ազնիւ սիրաը պիտի ըմբռնէ, անտարակոյս, և պիտի կատարէ նոյն հետայն։

Դարձուցէք մտածում մը ձեր այն ընկերներուն, որոնց, ձեզի նման վարձատրուած ըլլալու համար, չպակսեցան բարի կամք և միտք, այլ ժամանակը, կամ օգնութիւնը, կամ բաղզը. բազզին այն թեթև նպաստը, որ պէտք է, նաև զպրոցական մրցումներու մէջ, ինչպէս ամէն մրցումի, յաղթելու համար. դարձուցէք սիրալիք մտածում մը մրցակիցներուն՝ որոնց գերազանցեցիք, ճանչցէք ձեր սրտին մէջ անոնց արժանիքը. և որպէս զի նախանձ կամ վհատութիւն չի ծնանի մէկուն մէջ, և մասամբ փոխարինելու համար անձնասիրութեան զոհունակութիւնը՝ զոր այսօր չունին, առաջադրեցէք, ոչ միայն չվիրաւորելու զանոնք երբեք հպարտութեան ստուերով մը անզամ, այլ ասկէ վերջը վարուելու իրենց հետ աւելի յայտնի յարգանքով և աւելի փափուկ մարդավարութեամբ։

Դարձուցէք երախտագէտ մտածում մը ձեր վարժուհիներուն. ըսէք իրենց, որ ձեզի հետ մէկտեղ, և ձեզմէ աւելի արժանաւորապէս, նաև իրենք այսօր տօնուած են, իրենց՝ որ նուիրեցին կեանքը պաշտօնի մը՝ որ կ'ուզէ այնչափ սրամութեան և այնչափ բարութեան անդադար գործակցութիւնը, և այնպէս զմոււր իշխանութիւն մը իր յատուկ մտքին վրայ, և աշխատանք մը՝ որ շատերուն երիտասարդութիւնը կը կարծեցնէ. իրենք՝ որ կու տան ձեզի զարմանալի օրինակ մը թէ ինչպէս կրնայ կանացի գործը, առանց ելլալու իրեն ազնուութիւնը անեցընող ստուերէն, բարձրանալ բաղաբային արժանիքի մը վեհ պատույն. իրենց՝ որ ընտանիքին գուրս կը կատարեն պաշտօն մը՝ մայրենի պաշտօնին ոչ ինչ նուազ սուրբ և բարերար, և կը կատարեն զայն այնպիսի կերպով՝ որ վարժուհին անոնքը կ'ընէ, մեր ամենուս խղճին մէջ, ամենէն աւելի պատուաւոր և ամենէն սիրական տիտղոսներէն մէկը՝ որով կրնայ պարծենալ կին մը։

Դարձուցէք ձեր ընտանիքներուն սիրոյ մտածում մը, հոգերուն համար, նեղութիւններուն համար՝ որ արժեցին իրենց ձեր զպրոցը, ձեր պղտիկ վիշտերը և ձեր առաջ-

ջութեանը վտանգները . և ունենան աւելի ակնածու մտածում մը , ունենան ձեզմէ հպատակութեան և սիրոյ աւելի ջերմ նուեր մը այն ծնողքներն , որոնց՝ երկայն աշխատանքը կամ կարօտութիւնները կամ զբժշքադպութիւն մը տուին , ուրիշ բաներու հետ մէկտեղ , վիշտ մը որ ձեր հասակին մէջ կարելի չէ ըմբռնել ամբողջ . այն է ձեզմէ հեռու ապրելը , կամ զձեղ՝ ինչպէս փախուստի մը դադարումներուն մէջ՝ ատեն ատեն միայն տեսնելը , չկարենալ գոհացնելը երբեմն ձեր ամենէն աւելի համեստ փափառները , պարտաւորուած ըլլալու ընդհատել ձեր ուսմունքները , խռովել ձեր զուարձութիւնները , և գնել ձեր ճակատին վրայ իրիկունը , աշխատալից և տիսուր օրուընէ մը ետքը , առանց ժպիտի համբոյր մը :

Այս մտածութիւններով հոգոյն մէջ՝ աւելի հանդարա կերպով պատրաստ կ'ըլլանք մտիկ ընելու համառօտ խօսքերը , որ ես ձեղ պիտի ըսեմ , այն սերտ յարաբերութեան վրայօք՝ որ կը կապէ ձեր ներկայ ուսմունքները ձեր ապագայ պարտերուն հետ :

Եւ թերես ձեր մէջէն աւելի մեծերուն , որոնց կը դառնամ իս առանձնակի , արդէն

փայլած է , իմ արտաբերելէս առաջ , իմ մտածութիւնս :

Կայ անոն մը , քաղցր ամէն լեզուի մէջ , յարգուած ամէն ժողովուրդներու մէջ , առաջնոր որ կը հնչէ խզճին արթննալովը՝ երախային շուրջին վրայ , վերջինը որ կը շնչէ պատանեկիելը մահուան զիմաց . անոն մը զոր կը կոչեն զեռ հասուն մարդը և ալեւոր , տղայոց խանդաղատանքով , կեանքի հանգիսական ժամերոն , նաև շատ տարի վերջը որ ալ երկրիս վրայ չէ զայն կրողը . անուն մը՝ որ կարծես ունի իր մէջը խորհրդաւոր զօրութիւն մը նորէն բարւոյն զարձնելու , միսիթարելու և պաշտպանելու . անուն մը՝ որով կ'ըսուի ինչ որ աւելի քաղցր է , ինչ որ աւելի զօրաւոր , ինչ որ աւելի սուրբ մարդկային հոգւոյն մէջ :

Մահմանուած էք զուք կրելու օր մը այն անունը : Խսկ արդ , զիտնաբար կատարելու համար բարձր պարտականութիւնները՝ որ այն անունը կը նշանակէ , բաւական չէ բնազրումը , բաւական չէ սիրար . կարւոր է իմացականութեան և հոգւոյ մշակութիւնը . և ասոր՝ զպրոցի մէջ սորվեցուցածներէն՝ բան մը չկայ որ չնպաստէ : Մտքերնիդ աղէկ պահեցէք . աւելի հաստատ ստուգու-

թեամբ ուսումնասիրեցէք՝ որ նաև ծանօթութիւնները և գիտութիւնները, որ հիմա կնկան մը համար ձեզի աւելի աւելորդ կ'երենան, ժամանակ մը՝ իբրև մեռած բողբոջներ՝ անգործ մնացած ըլլալէն ետքը, և զրեթէ անինամ ձեր հոգույն մէջ, օր մը ինցնին նորէն ձեզմով արթնցած պիտի կենդանանան, երբոր կրնաբ զանոնք գործածել ուրիշներուն օգտին համար, և պիտի բացուին բարիք ընելու իմաստութեան մէջ, պատուի մէջ, իշխանութեան մէջ, զօրութեան մէջ:

Անոր համար կ'ըսեմ ձեզի.

Եթէ, երբեմն, կը յոդնեցնէ զձեղ և զձեղ սրտաբեկ կ'ընէ լեզուի մանրամասն և զանդաղ ուսումը, յաղթեցէք գմկամակութեան, մոտածելով թէ որչափ կարեոր է զգացումը և ստացումը աղջու և զեղեցիկ խօսքին, իր յատուկ սիրաը բանալու և ուրիշին սիրաը շարմելու համար, սորիլեցնելու, համողելու, ինքզինքը պաշտպանելու համար. մեր հեռաւոր սիրելիներուն սիրոյ սիրովանքը և խորհուրդի նպաստը զրկելու համար. արժանապէս ըմբռնելու և զարմանքով նկատելու, ինչպէս ամէն կիրթ բաղաքացիի պարտըն է, զիտութեան և գեղեցկութեան անհուն դանձը՝ զոր հաւաքեցէն մեր անմահ զրիչ:

Ները՝ մտածութեան և փառքի եօթն դարեւու մէջ:

Եթէ ձեր միտքը կ'ապատամբի երբեմն թիւերու ցամաք ուսմունքնէն, մտածեցէք թէ որչափ օգտակար է իմացական գործօնիւութեան ամէն ձեկին մէջ, ոչ այնչափ իր մէջը այն գիտութիւնը՝ որչափ կարգի և ճշգութեան իմաստը՝ որ կը բերէ այն մտքին մէջ, և ատեն ատեն կեանքի վարչաւթեանը մէջ։ Մտածեցէք թէ քանի ընտանիքներու մէջ կնկան հաշուարար զրիչն է այն՝ որ կը գծէ ամէսուն ուղիղ ճամբան, այն՝ որ ամէն օր թուաբանութեան անաչառ փորձով ցուցնելով պդտիկ զոհողութիւններու կարեւորութիւնը, կը պատմէ ունայնութիւնը և ծովութիւնը կը մշտէ. և վիճակէ մը՝ որ անզգոյշ ընտանիքի մը աղբատութիւն էք, հանել կուտայ շատ անդամ համեստ բարեկեցութեան մը, աւելի գոհ, վասն զի աւելի արժանաւոր, ճոխութենէն որ չարհեց ոչ բրախնը և ոչ արցունք:

Եթէ ձեզի տաղտկալի է երբեմն, և կը յոդնեցնէ զձեղ հեռաւոր զիսուածներու թուականներ և պատմութիւններ յիշողութեան մէջ պահելը, յարատեցէք ինչ որ ալ ըլլայ, ոչ միայն որ ով որ տղէտ է պատմու-

թեան՝ մոլորած հոգի մըն է անցեալ մթութեան և ապազայ մթութեան միջն, նման անոր որ կ'երթայ զիշերը պղտիկ լսյոով մը, չտեսնալով բայց ամենաքիչ միջոցը՝ որուն մէջ բայլը կը շարժէ. ոչ միայն որ վսեմապէս չի կրնար սիրել հայրենիքը ով որ չի ճանչնար անոր փառքերը, զոհողութիւնները և կոփները, այլ զիտնալու համար թէ կինը ինչ ընդարձակ և դիւցազնական բաժին ունեցած է այն զոհողութիւններուն և կոփներուն մէջ. և հատուցանելով զարմանքի և երախտազիտութեան հարկիը, որ ամէն փրկանաւորուած իտալացի աղջիկ և ամէն ազատ իտալացիներու մայր՝ պարտական է մեռած իտալացի հարսերու, մայրերու, առնուլ իրենց յիշատակին խորին մեծարանացը մէջ եռանզը և զօրութիւնը՝ առաջ տանելու իրենց սուրբ գործը աղատութեան և արդարութեան ճամբան վրայ:

Եթէ երբեմն երբեմն ձեզի ծանր կու գայ՝ այն երկիրներու ձեերը և սահմանները, եղաղաբներու և լեռներու և գետերու անուններ և նկարադրութիւններ ձեր մտքին մէջ գրումելու աշխատութիւնը, իրախուսուեցէք, մտածելով որ զուք կը գծէք հոն այս կերպով ընդարձակ և լուսաւոր պատկեր մը աշխարհ-

քիս, որուն հազար կէտերուն վրայ պիտի զան հետղհետէ մողվուելու, հոն մնալու համար հաստատուն և կարգաւորեալ, այն ամէն երկրի և ամէն ժամանակի հազար, ցրուած, զանազան ծանօթութիւնները, որ կեանքի ընթացքին մէջ, չփնտուած ալ, կը սորվուին, բայց որ առանց այս ուսման հիմանը, կը զլարարկին խառնակ յիշողութեան մէջ և կը լինան ցիրուցան ըլլալով, ինչպէս ծիծառներու խուն երամ մը՝ որոնք չգտնան ծիւղեր և գետինը՝ որուն վրայ կարենան հանգչիլ:

Եւ վերջապէս, ձեր մէջէն անոնք, որոնց ձանձրանալի կու գան աշխատութիւնները՝ որ աւելի սեպհական են իրենց սեռին, անոնք որ իրենց ընկերական վիճակովը զանոնք իրենց անձին անօգուտ կամ անարժան կը համարին, մտածեն թէ չկայ ընկերական վիճակ մը՝ որուն մէջ պատուաւոր ըլլայ կնկան համար անական աշխատութիւններուն արհամարհանքը. թէ ո՞րչափ աւելի բարձր կրած է զմեզ բաղզը, այնչափ աւելի մեր անհրաժեշտ պարտքն է յարգելու խոնարհ և ապերախտ՝ բայց կարեոր աշխատութիւնը, որ ուրիշներ մեզի համար կը կատարեն, և պատուելու զայն, երբոր պէտք է անոր

մամնակից ըլլալով. և մտածեն որ բաղզը փոփոխական է, որ ապագան գաղտնիք մըն է, և թէ ամէն օր կը տեսնուին բանի ստիւպուած այն աշխատութիւններուն, որոնք ատեն մը բանի տեղ չէին զրուեր և կը ծաղրուէին, աղնուական ձեռքեր, որոնցմէ ձախորդսութիւնը, ճիրանի մը յեղակարծ հարուածով, յափշտակից ձեռնոցները և մարգարիտները:

Որպես ուրեմն և աշխատեցէք՝ իբրև թէ ամէնքնիդ աշ սահմանուած ըլլայիք ուսուցչութեան. և իրականապէս անոր սահմանուած էք, վասն զի ամէն կին իրեն տանը առաջին և վերջին վարուէին է. և մի զանց ընէք հրահանդենին մէկն աշ որ ձեր վրայ զրուած են, վասն զի ամէնքն աշ զրուակից կ'ըլլան ձեր միտքը և սիրու կատարելու գործելու ուրիշ մտքեր և ուրիշ սրտեր օր մը կառավարելու համար: Եւ գուրք պէտք է ընէք ասիկայ ինչ որ ալ ըլլայ, եթէ նաև բաղզը, ձեր ամէնէն աւելի յանդուզն փառակիռութիւնները գերազանցելով, բարձրացրին ձեր ամէնէն սիրելիները զօրութեան և փառքի. վասն զի — մի մոռնաք այս ճշմարտութիւնո — զօրաւոր և փառացի մարդն ալ, անցած հանրային կեանքի բոլոր մըրիներն, փորձ մարդիկներու և վարժ իրենց վը-

բայ իշխելու, և այնչափ հպարտ որ ալ մէկնուն չփառահի վիշտ մը, խորհուրդ մըն ալ չհարցնէ, կը վասահի զեռ իրեն վիշտերը, կը հարցնէ զեռ խորհուրդ իրեն մանկութեան քաղցր ընկերուհոյն, կը վնառէ միշտ՝ յաղթանակի կամ զիրազզութեան ժամուն մէջ՝ իրեն մօրը խօսքը և փայփայանքը:

Ինչ որ ըսի՝ զպրոցին համար է: Ընգունեցէք յորդորակ մըն ալ այն ատենուան համար՝ երբոր զպրոցը ալ ձեզի ուրիշ բան ըլլար բայց սիրելի յիշտակ մը:

Խօսքերուն մէջ՝ զոր պիտի լսէք, զիրքերուն մէջ՝ որ ձեր ձերքը պիտի իյնան, և նաև՝ բարեսէր մտքալշարքած արգար մարդիկներուն խորհրդակցութիւններուն մէջ, պիտի զանաք գուց աշխարհքի համար հակառակութեան կամ արհամարհանքի զգացմունք մը ներշնչելու ձգում մը, ձեզի գուարին ընելու ձեր ամէն խանդին և խանդակատանքին միամիտ մլումը, տերեաթափ ընելու ձեր երեակայութենէն այն ամէն բանը՝ որ սովորութիւն է կոչել «կեանքի բանաստեղծութիւն»: Դէմ կեցէք այս չարազգեցիկ բերումին: Արդէն շատ կը զօրանայ մարդիկներու մէջ կեանքի և աշխարհքի տիսուր զգացում մը. չի զօրանայ նաև ձեր մէջը, վասն զի կնկան սրբազն պարտքե-

ըէն մէկն է անոր գէմ պատերազմիլը, զայն
բնաջինջ ընելը ամէն սրտերէ որ իր բոլոր-
տիքը կը բարախեն : Այո՛, աշխարհցս ա-
նօրէնութեամբ, ատելութեամբ, ռճիրներով
լեցուն է: Բայց կայ հոն նաև այնպէս մեծ
շեղջակոյտ մը խեղճութիւններու և ցաւերու,
որոնց արժանացած չեն և կը կրեն անպար-
տելի քաջասրտութեամբ. կը կատարուի հոն
ամէն օր, աշխատութեան անսահման ձեւերու
մէջ, այնպէս ընդարձակ և բեղնաւոր կամքի,
համբերութեան և հանճարոյ ճիգ մը. կը
շարժի հոն մէկ այնպէս տափնապող և ան-
խոնջ փափադ մը բարոյն. կան հոն այն-
քան մեծ առաքինութիւններ, այնքան վե-
հանձն հոգիներ, այնքան աղնուական և
բարի կեանքեր: Ապացոյցը որ ասոնք շատ
են և ամէն կողմ' է որ երկրիս վրայ մարդ
չկայ, որչափ որ անհաւատ ըլլայ և չար, որ
չհանդիպի, չճանչնայ անոնցմէ մէկը իր ճամ-
բուն վրայ: Եւ պիտի հանդիպիք գուք ալ,
ապահով կեցիք, նաև ձեր մէջէն նուազ բաղ-
դաւորները. պիտի ճանչնաք գործեր և սիր-
տեր որ պատիւ կը բերեն մարդկային ցե-
ղին, և պիտի ունենաք այն աստուածային
ժամերէն, որ օրհնել կու տան գոյութիւնը
և թողութիւն ինսղրել մարդկութենէն զինքը
զրաբառած և մերժած ըլլալոն:

Ո՛չ, մի՛ հաւատաբ անոր որ կ'ըսէ ձեզի,
կեանքի մէջ բանաստեղծութիւն չկայ: Բա-
նաստեղծութիւն պիտի ըլլայ հոն՝ քանի որ
հնչէ որորացներուն բարձին քով մայրական
երգը. քանի որ ծերերը պիտի ապրին իրենց
մանկութիւնը իրենց որդուցը որդիքներուն
մէջ. քանի որ ըլլան նշանածներ, որ ձեռք
տալով՝ հոգին կու տան, և երիտասարդներ
որ մենին՝ աղայ մը աղատելու կամ զաղա-
փար մը պաշտպանելու համար: Բանաստեղ-
ծութիւն պիտի ըլլայ հոն՝ քանի որ կան կը
տեսն գթութիւնը, բարութիւնը, երիտասար-
դութիւնը, աշխատանքը, զիտութեան յաղ-
թութիւնները և արուեստին զարմանալիքը,
և քանի որ ծաղկի գարունը և աստղերը
փայլիլն մարդկներու յոյսերուն շուրջը և
վրան:

Դարձէք հիմա նոր եռանգով ձեր ամէն-
օրեայ աշխատութեանը, և սովորական աշ-
խատութեան վրայ ուրիշ մըն ալ աւելցուցէք,
ամէնէն աւելի օգտակարը. այն է խլել ա-
մէն օր հաստատամտութեամբ և խնամքով,
հաղիւ թէ ծայր տան, հոգւոյն գէշ խոտերը,
պզափ ունայնամտութիւնները, պզափ յամա-
ռութիւնները, պզափ ոխերը. զիւրին աշխա-
տութիւն՝ քանի որ փափուկ են խոտերը և

ձեռքերը, յետոյ աւելի գիուարին. մաքրեցէք գաշտը սէզերէ, նոր ծլած ճիւկերէ, և մի թողութ հոն՝ բայց գեղեցիկ գաղափարներու ոսկեփոչնջ հասկերը և ազնուական իղձերու կապցա և կարմիր ծաղիկները: Եւ կատարեցէք տան մէջ այս ժամէս սկսեալ ամենաբաղցը պաշտօնը՝ որ ուրիշներէն աւելի աղջիկներուն կ'յինայ. սփոփեցէք յոդնած հայրը, խնտացուցէք տրտում մայրը, խնդրեցէք շնորհը յանցաւոր կրտսեր եղբօր համար, հաշտարար եղէք գտաւթիւններու, ծաւալեցէք ձեր ձայնը երաժշտութեան մը պէս ընտանիքին զործունեայ խաղաղսւթեանը մէջ: Եւ երբոր ձեր օրը լմննալուն, ամիս փուելով լուսիթեան մէջ և մտածութեամբ տարիներուն վրայէն անցնելով, երազէք երջանիկ երիտասարդութիւն մը և հանգարտ ծերութիւն մը, խնդրեցէք ձեր ազօթքներուն մէջ, զրէք ձեր ամէն իղձերուն և առաջադրութիւններուն զրովսը այն առաքինութիւնը, որ՝ միայն՝ կրնայ տալ թէ մէկը և թէ մէկալը, այն որ մեզի ամէնուս տւելի հարկաւոր, է, ամէն հասակի մէջ, ինչ վիճակի մէջ որ զմեղ զրած ըլլայ բաղզը, ուրիշներուն բարիքը և մերը բնելու համար, առաքինութիւնը՝ անկեղծութեամբ ըսելու և դու-

ծագրելու կեանքի ամէն փորձի մէջ՝ այս պարզ խօսքերու, որուն մէջ ամփոփուած է աշխարհիս բոլոր զիտութիւնը. — Դիրանդ ես զու. կարեկից կ'ըլլամ քեզի: — Տկար ես զու. կը պաշտապահնեմ զբեզ: — Դու զիս կը նախատե՞ս. ես բեզի կը ներեմ: — Դու զիս կ'ատե՞ս. և ես զբեզ կը սիրե՞մ:

Եւ կը վերջապնեմ մազթանքով մը, որովհետև մազթանքը մանկութեան զիմացը կ'ելլէ սրտէն ինքնաբերաբար, ինչպէս երգը արշալուսին առջև:

Ոճացէք ծաղկաւէս և կորովի. ձեր կեանքը ըլլայ ծիծաղկատ, ինչպէս վայելչութեամբ և զոյներով լեցուն տեսարանը՝ զոր կ'ընծայէք զուք այս տեղ մեր նայուածքին. կարսդ ըլլաք, շատ տարիներէ եաբը, զանալ այս թատրոնին մէջ, տեսնալու համար ձեզի նման բարի և ուսումնասէր ուրիշ աղջիկներու անցնիւլը այս բեմէս, և նաև այն ատեն ձեզի հետ ընկերեն ձեր հայրը և մայրը, պահուած եւ բիտասարդ ձեր սիրոյն կրակովը և զձեզ սիրուած և մեծարուած տեսնելու ուրախութեամբը:

Եթէ հաճոյական է ձեզի մազթանքը, ձեր ալ կողմանէ մազթեցէք մեզի ամենուս՝ որ նաև այն տարիներուն մէջ ալ կարենանց

նորէն զձեղ տեսնալ. և աւելցուցէք, կ'աշ-
ղաշեմ, թէ անախործ պիտի ըլլայ ձեզի
լսելը՝ որ նոյն ձայնը կրկնէ նոր գարուն վար-
ձատրուած պղտիկ աղջիկներուն. նոյն այն
խրատները զոր ձեզի տուաւ. Ձայնը փո-
խուած պիտի ըլլայ. բայց ոչ գպրոցի սիրա-
միր յարգանքը, և ոչ նորաբողբոջ սերունդ-
ներուն համար խորին և մտածկոտ սէրը, և
ոչ ապագային մէջ շողափայլ հաւատքը, որ
այսօր իմ ընկերներուս սրտին թարգման
կ'ընեն զայն, ոչ հեղինակաւոր, բայց հաւա-
տարիմ: Մաղթանքը փոխարինուած համա-
րելով, ձեզի շնորհակալ կ'ըլլամ, և կու տամ
ձեզի ժամանակրութիւն տարիէ մը:

Բաղդաւոր տարի մը ըլլայ այս ձեզի հա-
մար — սիրասուն աղջիկներ — և ձեզի հա-
մար — կարիճ դաստիարակներ, — ըլլայ
երջանիկ տարի մը գպրոցի համար և հայ-
րենեաց համար, ըլլայ աշխատանքի և խա-
ղաղութեան տարի մը ամէնուն համար:

Դ.

ԱՂՋԻԿՆԵՐՈՒԻՆ ՀԱՄԱՐ

(1895)





Յ կարող անկէ աւելի բան ըսե-
լու՝ որչափ որ կ'ըսեն ձեզի դը-
պրոցին մէջ այն կտրին և բարի գաստիարակ-
ները, որ կը բոլորն ձեր չորս կողմը ամե-
նին աւելի գեղաշուք պատկը՝ որով մանկաւ-
թիւնը կրնայ պատիւ ստանալ. և թէ նաև
այսօր, ինչպէս միշտ, շատ աւելի երջանիկ են
ձեր ուրախութեանը վրայ՝ բան թէ հպարտ
իրենց գործին։ Մտիկ ըրեւ ուրեմն իմ խօս-
քերս՝ իբրև իրենց ձայնին մէկ արձագանզը.
և թէպէտ, այսօրուանս մէջ, առաջին պատիւ-
ները աշակերտներուն կը վերաբերին, թողու-
ցէք սակայն որ զարձնեմ ես առաջին ող-
ջոյնը վարժուհիներուն, իմ ընկերներուս և
ձեր ծնողացը անունովը, տամն հազար աղ-

Հիւներուն անունովը՝ որոնց նուիրեցին իւրենք, անցեալ զպրոցական տարւոյն մէջ, այն ազնուականագոյն գործը՝ որ տուաւ ձեր մէջը իրեն լաւագոյն պառւղները. թողուցէք որ ես ապահովցնեմ իրենց ձեր կողմանէ, թէ հասարակաց երախտազիտութիւնը ամէնուն արտայայտելու ժամանակս, ձեր իւրաքանչիւրին սրտին մէջ կը հնչէ անոնցմէ մէկուն անունը, մեծարուած և անոյշ՝ ինչպէս թէ ըլլար բարերարի մը և բարեկամի մը:

Իրենք, ապահովապէս, ուրիշ խելացի և օգտակար բաներու հետ մէկտեղ, ըսկին ձեզի, որ ստացած մրցանակը պէտք է տայ ձեզի սիրտ՝ ալ աւելի ջանասէր զուարթամտութեամբ մշակելու իմացական գեղեցիկ ձիրքերը՝ որ ձեզի պատիւ բերին: Եւ աւելցուցին, անտարակոյս. — մի մշակէք միայն, ինչպէս ամէնքնիս կը ձգտինք ընկլու, այն կարողութիւնները որոնց մէջ աւելի զօրաւոր հանդիսացաք, նախամեծար սիրելով այն ուսմունքները որ ձեզի զիւրին կու գան, ի վասանոնց որ ձեզի կ'արժեն աշխատութիւն. ձեր մտքին մէջ ալ մի գնէք թէ մեծագոյն կամ նուազագոյն յարմարութիւն ունիք այս բան թէ այն զանազան շամանիքներուն որ ձեր վրայ զրուած են, որովհետեւ մանկութենէն

հազիւ ելած իմացականութեան մը բնական բերումին և սահմաններուն վրայ՝ ամէնէն կորովամիտ վարժապետն ալ՝ չի կրնար զատաստան ընել կամ ստոյզ գուշակութիւն: Փոխանակ անոր, մի վստահիք խիստ արագ կարողութիւններու վրայ, որոնք, շատ անզամ, կամ որովհետեւ ապահովութիւնը զիրենք կը բնացնէ կամ կ'ըլլայ որ մեծամտութիւնը կը մոլորցնէ զիրենք, զմեղ կը խաբեն. և յիշեցէք որ յաճախ, վիրաւոր անձնասիրութենէ շարժած, կամակոր կարողութիւններն են՝ անոնք որ ձեռք կը բերեն աւելի պատուաւոր յաղթուութիւնները և կու տան մեզի աւելի խորազգած ուրախութիւնները: Եւ ըսէք ձեր ընկերներուն, անոնց որ աւելի հակամէտ են վհատելու, ըսէք իւրենց որ որ և իցէ անյաջող փորձի մէջ անգամ՝ շկրունցընեն բնաւ իրենց անձին մէջ ունեցած հաւատքը. վասն զի, ումանց մէջ, մտքի կազմածին շատ մը զսպանակները և անիւնները շարժումի մէջ չեն զրուիր, եթէ ոչ ժամանակին գանգաղ ազգեցութեամբը. և ուրիշներ՝ կը թուլնան և կը փոխուին զրեթէ յանկարծակի, զանազան հասակներու մէջ, կամ պատահարի մը ցնցումէն, կամ կիրքի մը մղումէն, կամ կարօտութեան տագ-

նապէն . և փորձառու չեղողը՝ չի հաւատար թէ
ինչ զօրութիւն ունի կամբը և կրթութիւնը՝
բարակցնելու, ամրացնելու, ուղղելու համար
այս զարմանալի և խորհրդաւոր կազմածը , զոր
ծովութիւնը միայն կ'ընդունի իրեն կատա-
րեալ և անփոփոխելի՝ այնպէս ինչպէս արուած
է մեղի բնութենէն : Առաջ առարեք ուրեմն ձեր
ուսմունքները , թէ՛ մէկը և թէ մէկալը՝ ձեր
հասակին գուարթ եռանկովը , որոնց մէջ ա-
մէն մտածութիւն յոյս մըն է . և զձեղ զործի
յորդորելու համար , մտածեցէք , որ զեռ
միայն հողին երեսովը ակօսուած զաշտին
մէջ , պիտի զանաք , փորելով , թանկագին
մետաղներու երակներ և առողջարար ջու-
րերու աղբիւրներ , ձեր ունեցած զաղափարէն
շատ աւելի վեր յատկութեամբ մը . և թէ
նոյն իսկ այն պատճառով որ ամէնէն շա-
հաւէտ և ամէնէն զիւրին աշխատանքը օրուան
առաջին ժամերուն եղածն է , նոյնպէս է
կեանքի առաջին տարիներուն աշխատանքն
ալ . և թէ ձեր իմացականութեանը ամէն մէկ
աշխարհակալութիւնը՝ ուրախութիւն մը պի-
տի ըլլայ անոր որ զձեղ կը սիրէ , և պար-
ծանք մը անոր որ զձեղ պիտի սիրէ , և
բարիք մը անոր զոր պիտի զաստիարակէք :

Չեր վարժուհիները ուրիշ բան մըն ալ

ըսին ձեղի , թէ՛ համարձակ և առոյդ իմա-
ցականութիւնը կը զնէ ձեր վրայ՝ խելացի ,
բարի , պարկեշտ , մարդավար ըլլալու աւելի
խիստ պարտականութիւն մը : Վասն զի զուք
ուրիշներէն աւելի համինալու աստիճանի մէջ
էք ձեր պարտականութիւններուն իրաւունքը
և որոշ նշարելու ծածուկ պատճառները և
նախատեսելու ձեր ամէն զործին աղէկ կամ
գէշ արգասիքը . վասն զի մտքի առանելու-
թիւնը կու տայ ձեղի՝ ուրիշներէն աւելի՝ ե-
ղանակը և զօրութիւնը կառավարելու կամբը ,
բնազզումին վրայ իշխելու , արթնցնելու և
մնուցանելու ձեր անձին մէջ ամէնէն աւելի
արժանաւոր մտածութիւնները և զգացմունք-
ները , և վասն զի հանճարոյ պսակը է իբրև
յափշտակուած պսակ մը՝ եթէ զայն կրող
ճակատին վրայ գեղեցիկ հոգի մը չփայլի :

Կ'ըմբանէք զուք այս ճշմարտութիւնս և
զայն ըմբանելու փորձ պիտի տաք : Ապահով
եմ , որ զուք արդէն հիմակուընէ փորձը կու
տաք :

Երբոր , ճիշդ հանճար ունենալու խոցէն ,
կը ծնանի ձեր մէջը ամրաբտաւանութեան
փորձութիւն մը , զուք , զայն ետ բշելու հա-
մար , մտածեցէք թէ ուրիշ բանի՞ հանճար-
ներ , թերևս ձերինէն ալ աւելի յաջող , կը

մնան մշակութեան պակասութենէն իրենք իրենց անձին և աշխարհքի անծանօթ, ինչպէս թաղուած գանձեր. բանի ազնուական զլուխներ, մտածութեան աշխատանքի համար սաեղծուած, կ'անցընեն կեանքերնին մեքենական աշխատութեան մը վրայ ծոռծ՝ որովհետեւ բաղդին մատը իրենց ճակատին չզպաւ. նկատեցէք զուք որ հանձարի ամբարտաւանութիւնը՝ զօրութեան ամբարտաւանութենէն շատ աւելի յանցաւոր է, վասն զի իրեն յիմարութիւնը չըմբռնելու չըմեցանքն անգամ չունի. որ լայն իմացողութիւն մը ունեցողին բուն բնաւորութիւնն է խոնարհաբար զգալ ինքզինքը գիտութեան և արուեստին մեծամեծ հորիզոններուն առջե, որոնցմէ չի զարհուրի անձուկ իմացողութիւնը որ զանոնք չի չափեր. և եթէ կան բարձր միտք ունեցող մարդիկ որ հպարտ կ'երենան, իրենց հպարտութիւնը ուրիշ բան չէ բայց զիմակ մը, որով կը ծածկեն երեսնին աւելի լայն ճակատ մը ցուցնելու համար աշխարհքի. թափանցիկ խեղճ զիմակ մը, որ երբ մինակ են՝ արհամարհանքով մէկդի կը նետեն, և չեն դառնար դնելու երբեք առանց ամօթի:

Ականջ մի կախէք և ոչ անձնասիրութեան,

երբ կ'ըսէ ձեղի որ, եթէ ոչ հանճարով՝ որ բնութեան տուրք մըն է, կրնաք հպարտանալ անով որ գիտէք, որ ձեր ուսման պըտուղն է: Ոչ: Դուք կը հասկնաք թէ ձեր կրթութեանը ո՛րչափ մասը պարտական էք ձեզի ուսուցանողին արտաքոյ կարգի բաջութեանը. սնունդին՝ որ կու տայ մտածութեան՝ ձեր բնակած մեծ քաղաքին զանազան և բեղնաւոր կեանքը, և հազար զիւրութիւններու որ ձեզի կ'օգնեն, առողջ և զուարթ զպրոցէն սկսեալ մինչև այս ազնուական հանդէս՝ որոն մէջ կը հնչեն նորէն հազար սրտերու մէջ ձեր անունները. և հոգիէն զուրս վարելու համար ամէն սնափառութիւն, կանչեցէք զուք այն հազարաւոր աղջիկներուն պատկերները, որոնց ուսմունքը ժամէ ժամ աշխատանքի և աղքատութեան հետ կը մաքասի, որ տընուք հովիտներու մէջէն և լիւան գժուարագնալի ճամբաններէն, սառերու և ձիւներու մէջտեղ, կ'երթան զպրոց մը ուր կը պակսի կրակը, զառնալու համար տուն մը՝ ուր կը պակսի ճրազը, և հոգւոյ ամէն օժանդակութիւն. և թէ մինչդեռ ձեզի պէս կը սորվին, և կ'ուսանին, և պատիւ կ'ընեն իրենց մինաւոր աղքատ զպրոցին, կը մտածեն երբեմն

ձեզի, իրենց հեռաւոր քոյրերուն, իբրև հազար բարիցներով, որոնց չեն յանդոնիր բարձրացընել և ոչ տարտամ յոյս մը, առանձնաշնորհուած արարածներու:

Եւ եթէ, երբեմն երբեմն, ձեզէ մէկ բանին կը փորձէ ամբարտաւանութիւնը՝ որ կու գայ նախանձելի ճոխութենէն կամ կեանքի պերճութենէն, ես լաւ զիտեմ թէ ի՞նչ կ'ըսէք զուք ձեր անձին, զուք որ խելք ունիք, այն ամբարտաւանութիւնը խղղելու համար. — Եւ ես ի՞նչ արժանիք ունիմ հանգստութիւններու մէջ ծնած ըլլալու՝ ոսկէզօծ թևեր ունեցող թեթեսնիկէ մը աւելի: Եւ ի՞նչպէս կրնամ զոռողանալ իմ հօրս ստացած հարըստութեամբը՝ երբոր ինքն իսկ կը սորմացնէ ինձի թէ, մեր ընկերութեան մէջ, իւրաքանչշիրին աշխատութիւնը այնպէս ճշգութեամբ կապուած է պէտքերու և փոխազարձ օպնութիւններու հիւսուածքով ամէնուն աշխատութեան հետ, որ ոչ ոք կարող է պարծենալ թէ իրեն բոլոր հարստութիւնը պարտական է իր յատուկ գործին, ոչ ոք չձմանչնալ թէ մեծագոյն մասը պարտական է ընկերութեան և քաղցին: Եւ ճշմարիտ չէ թէ աւելին որով կը մասիփառիմ պէտք էր իյնալ, սուրբ օրէնքին համեմատ, անոր որ հար-

կաւորէն զուրի է, և թէ անով սնափառիլը՝ սուրբ օրէնքը կրկին անգամ թշնամանել է: Այս, կ'ըսէք զուք այս բանս ձեր սրտին մէջ, և զուք ուրիշներէն աւելի կը հասկնաբ նաև՝ որ կրնայ միայն բան մը, այնքան ողբաշի մերկութիւններու մէջ, անմեղաղիր ընել թափշին և ոսկիին պերճանքը, և է՛ որ՝ անձին շրեղութեանը պատասխանէ կնկան մէջ հոգւոյն մեծութիւնը, և թէ յարդելով և միփի թարեկով աղբասութիւնը, ինքը անոր ձեռք տալու երակ ունենայ՝ երբ թշուառութիւնը զայն ուզէ, և անոր գէմը երթալու բաջաւորութիւն՝ երբ պատիւը հրամայէ:

Եւ երբոր ձեր ծնողքը, նաև բարկութեան մէջ անսովոր զէմբով մը և շեշտով մը, ձեզի յանդիմանութիւն մը կու տան որ ձեզի անիրաւ կամ ձեր սիսալմունքէն աւելի ծանր կ'երևայ, զուք անոնց գէմ սիսակալսւթեան տեղիք մի տաք, զուք որ սրամիտ իմացութիւն ունիք. կը հասկնաբ թէ չէ ձեզի և ձեզի հետ միայն որ անոնք բարկացած են. թէ աշխարհի անիրաւութիւններ են, բարեկամներու ապերախտութիւններ, առողջութեան կամ հոգերով խռնուած հոգւոյ խռովութիւններ՝ զայրացութիւն զազանի պատճառը, որ այն վայրկեանին կը յաղթէ իւ-

բենց, սակայն իրենց սիրտը փոխուած չէ և թէ յետոյ պիտի ցաւին զձեղ տիրեցնիլնուն համար. ընդունեցէք զուք կշամբանքը որ ձեղի չի պատկանիր, յիշելով շատ անգամները որ իրենցմէ սպասեցիք, սրտազողով, պատիժ մը որուն արժանի էիք, և չունեցաք բայց բարեկիրթ խրատ մը կամ գորովանքի համբոյր մը ձեր ճակատին վրայ. և զձեղ միթարեցէք մտածելով՝ որ մէկ քանի տարիէն ետքը, երբ պիտի վստահին ձեղի ցաւերը զոր այսօր չէք կրնար ըմբռոնել, այն ատեն պիտի սփոփէք զիրենք, և պիտի անցընէք ձեր ձեռքը իրենց աշբերուն վրայ, և պիտի ստիգէք զիրենք ճպտելու, և ձեղի համար միայն պիտի ներեն իրենք թշնամիներուն, և պիտի դառնան նորէն աշխատութեան, և պիտի սիրեն դարձեալ կեանքը:

Եւ երբոր, վերջապէս, ձեր ընկերոջ մէկուն գէմ զգաք զուք նախատինքի մը սիր կամ այն առանց պատճառի ատելութիւններէն մէկուն սկիզբը, որ մեր բնութեանը արտասուելի խեղճութիւններէն մէկն է, և ուղէք ներել այն նախատինքին կամ յաղթել այն ատելութեան, բայց յամառ զոռոշութեան զգացում մը կը կապէ ձեր կամբը,

պէտք կայ որ ըսեմ ձեղի, որ խելք ունիք, թէ ինչ կերպով կը խորտակուի այն հանգոյցը: Մտածեցէք թէ, ձեր ընկերը, թէպէտ և բազգաւոր ըլլայ, ինչ խիստ փորձեր պիտի ունենայ իր կեանքին մէջ. մտածեցէք որ պիտի կորսնցնէ իր երիտասարդութիւնը, որ պիտի կորսնցնէ իր ծնողքը, պիտի կորսնցնէ մէկիկ մէկիկ բոլոր ուժերը և բոլոր յոյսերը որ սիրել կու տան գոյութիւնը. նկատեցէք ձեր մտքին մէջ երբոր պիտի հեծիլտայ, մինակուկ, զլուկը ձեռուըներուն մէջ, կանչելով անունովը սիրեցեալ արարած մը որ ա՛լ երբեք պիտի չպատասխանէ իր ձայնին. և ինչպիսի պիտի ըլլայ այն օրուան մէջ որ ամէնուն համար կը համի, մոնջ և անշարժ, իրեն ծնրազրած ընտանիեցը կնկծանքին մէջ տեղ. և այն ատեն պիտի զգաք զինքը՝ ցաւի և մահուան եղբայրական կապով ձեղի հետ միացած, և ձեր կուրծքէն վար պիտի իյնայ ամբարտաւանութիւնը իրբե խոցուած օձ մը, և պիտի բռնէ զձեղ սարսուը՝ ատելութեան զառն և անարդ զգացումը՝ ներողութեան սուրբ քաղցրութեանը վայրկեան մը նախադասած ըլլալնուզ համար:

Այս, զուք այսպէս մտածեցէք և գործե-

ցէք. ընարեալ իմացականութիւնը կը զօրացնէ ձեր մէջը և կը լուսաւորէ բարութիւնը։ Բայց ինչպէս որ հարստութենէն ամելի կը յարգէք զիտութիւնը և հանճարը, այսպէս ալ, ձեր փափաղներուն և ձեր բաղձանքներուն մէջ, դուք բարութիւնը հանճարէն վեր կը դնէք. կը հասկնաք որ, անշատուած անկէ, ասիկայ անբեղուն է կամ կը զարտուղի կամ մեծ չէ կամ սիրուած չէ. բայց անիկայ՝ բարերար է և օրհնեալ և կրնայ ըլլալ մեծ և փառաւոր նաև առանց հանճարի. դուք զիտէք թէ բարութիւնը միայն զիտութիւն և զօրութիւն չէ, այլ նաև հանգարտութիւն, շնորհք, նաև գեղեցկութիւն. դուք կը զգաք որ ոչ մէկ պարանքի արուեստ, ոչ ծաղիկներու և գոհարներու զարգարանք կը բնայ տալ կնկան երեսին այն՝ որ կու տայ իրեն հոգւոյն ճառագայթը. որ ոչ արտաքին երեսիթներու կատարելութիւնը, ոչ սիրոյ բոցավառ գոյները, ոչ փառքի լուսաւոր բարձրութիւնը և ոչ իսկ հանճարի տեսանելի փայլը այնպէս գեղեցիկ են, ինչպէս ժպիտը որ սրտէն կու գայ. և թէ լոյսի բոլոր հեղեղները որ կը սփոք արել տիեզերքի մէջ, չեն արեիր մարդկային արարածին՝ որ կը սիրէ, կարեկից կ'ըլլայ և կը ներէ՝ աչքին մէջի շոշապուն կայծակը։

— Բայց դուք — պիտի հարցնեք ինձի, և անոնց որ սովորութիւն ունին ըսկու ձեզի իմ ըստաներս, — դուք որ կու տաք մեղի այնչափ իմաստուն պատուէրներ, զանոնք միշտ գործազրեցի՞ք երբ տղայ էիք։

Զէ, դժբաղդաբար:

Պակայն հզօրագոյն պատճառներէն մէկն է այս՝ որ մեղի կրկնել կու տայ շարունակ այն պատուէրները, ինչպէս մայրը նոյն սիրոյ խօսքը կը կրկնէ տղուն հազար անդամ, որպէս զի տպաւարուած մնայ սրտին մէջ։ Ճիշգ որովհեակ չեղանք, երբոր ձեր հասակն ունէինք, ինչպէս կ'ուզէինք որ ըլլաց գուք. վասն զի փորձով զիտենք թէ ո՛րչափ խղճին վրայ կը ծանրանայ պյասիսի մտածում մը, ո՛րչափ ցաւազին է անոր, որ կը յանդիմանէ յանցանքի մը համար իրեն բուն զաւակները, լսելը իրեկ հեռաւոր ձայն մը որ իրեն երեսին կը զարնէ նոյն յանցանքը և իրեն կը զլանայ կարծես կշատամբանքի իրաւունքը. ապագային մէջ զձեղ պահելու համար տարածամ վշտէ մը՝ որ կը ջլատէ հեղինակութիւնը և գաստիարակիչ գործը տակնուվրայ կ'ընէ, մենք կ'ազաշենք ձեզի, կ'երդունցնենք զձեղ որ մեղմէ լաւագոյն ըլլաց։ Վասն զի հաւատալու չէ որ մանկու-

թեան ժամանակի զործուած խարդախ և չար գործերը և ապերախտութեան մեղերը կը մոցուին : Ետք էն զործուած ուրիշ աելի ծանրներ կը մոցուին, բայց ասոնք ոչ : Ասոնք ուժով ծրագրուած կը մնան մեր այն յիշողութեան առաւտեան սպիտակութեանը վրայ՝ որ գուրս կը ցատկեցնէ ամէնէն աւելի նուրբ պատկերը . և մեղի աւելի ծանր կ'երևան՝ վասն զի զործեցինք զանոնք ժամանակի մը մէջ երբ ամէն զէրք մեղի կը ժապտէր, և աշխարհքս զեռ մեղի չարիք ըրած չէր, և հազար չնորհքներու և հազար հոգերու փոխարին մեղմէ ուրիշ բան չէր խնդրուած՝ բայց սորվիւ մեր բարիքին համար և սիրելի ըլլալ զմեզ սիրողին Եւ քանի անդամներ ունայն տեղը կը բռնադատենք զմեզ վճնտելու մեղմէ այն ստուեները, որ կը գոնատեն յանկարծակի դոհոնակութիւնները՝ որոնց աւելի արժանի էինք. քանի անդամներ ուզեցինք տեսնել վայրկեան մը մեր առջեր հայրերնիս և մայրերնիս՝ զորոնք տրտմեցուցինք, և վարժապետները՝ զորոնք նախատեցինք, և ինչուան տղաքներէն ամէնէն աղքատը, ամէնէն խոնարհը՝ զոր թշնամնքով մը կամ անարդանքով մը լացուցինք, մեր առնական զոռողութիւնը անոնց

զիմացը խոնարհեցնելու համար, և ըսելու իրենց . — Դուք ներեցիք մեզի, բայց սիրտը զեռ զմեզ կը յանդիմանէ. մեր առաջին տարիներուն յիշատակը մաքրեցէք մեր մէջը. երկրորդ ներումով մը տուէք մեզի խաղաղութիւնը :

Մեր խրատաները ընդունեցէք ուրեմն անկեզծ սրաւով . թողուցէք որ առանձին կերպով կրկնենք զանոնք ձեզի, վասն զի ձեզի պիտի յանձնուի զաստիարակութեան ամէնէն աւելի ներքին և ամէնէն զժուարին մասը . վասն զի մարդիկներէն աւելի ձեզի պիտի վերաբերի ներշնչելու անսնց մէջ որ պիտի զան՝ այն զգացմունքները՝ որոնց մէջ կը կայանայ քաղաքականութեան ամէնէն մաքուր էութիւնը, զոր իւրաքանչիւր սերունդ կ'անցընէ իրեն ետեէն եկողին . ձեզի՝ պահելու համար զգացումներու և զործերու ներզաշնակութիւնը նուիրական ապաստանարանին մէջ, ուր կը հնչէ մեր առաջին միշտ և մեր վերջին հառաչը, ուր կեանքի կոփներէ կը հանգչին և կը նորոգուին ուժերը՝ դառնալու կոռեկու համար, և ձեռք կը բերուին յաղթութիւններու ամէնէն սիրելի մրցանակները և պարտութիւններու ամէնէն խորին միիթարութիւնները : Այս՝ ձեզի պիտի մայ ա-

նաշառ հօրը գումբը շարմելը, աղջկան առաջին անձկութեան գաղտնիքը հասկընալը, պատանեկին սրտին առաջին ատելութիւնները վար ձգելը և զօրացնելը իր լքուած հոգին իմացականութեան հրաբորքոք հսկուած ներէն կամ խիստ աշխատութիւններէն՝ որ կը ջախջախին մկանունքը։ Այս, և արդէն կը հասկաք գոււր, այն ձեռքն է որ զինքը որորեց երբ գեռ մանկիկ էր, այն որ աւելի շուտ կը միացնէ նորէն՝ աշխարհիս առաջին հարուածէն կործանած մարդուն վերը. և ողջոյնին համբոյը՝ որ զինքը կը զրկէ աւելի աներկիւդ և վստահ բազզը փորձելու հեռաւոր երկիրներու մէջ՝ բերնին համբոյըն է որ սորվեցուց իրեն ալզօթելը. և երբ ինքը, երկայն բացակայութենէ մը ետքը, կը դառնայ և կը վազէ հայրենի առնը շունչը կարած և բացած թերեով, այն որ կը փոխարինէ իրեն մէկէսիմէկ հեռաւորութեան բոլոր տը-խրութիւնները, այն որ նոյն հետայն կ'ար-թենցնէ հոգւոյն մէջ մանկութեան բոլոր յիշատակները, բոլոր բարութիւնը, բոլոր խան-դաղատանքը, իրեն մօրը աղաղակն է։

Այս բարձր պաշտօններուն պատրաստեցէր սիրալ և միտքը։
Բայց ոչ ասոնց միայն։

Ընտանեաց կառավարութիւնը գծուարին և սուրբ բան մըն է. բայց չընդգրկեր բոլոր պարտականութիւնները։ Մտածեցէք հիմա-կունիէ որ կինն ալ իր մտածութիւնը և իր սէրը պէտք է տարածէ ընտանեկան պատե-րէն զուրս. որ օրինաւոր չէ համարիլ տոննը իբրև զզեակ մը, ուսկից կրնայ նայուիլ խա-զազ սրտով, կամ զթութեան ամուլ զգա-ցումով մը, աշխարհիցիս խեղճութիւններուն և մրրիկներուն վրայ. տոննը պէտք է ըլլայ ընտանեաց վառարանը, չէ թէ մհծամեծ գաշ-զափարներու գերեզմանը. պէտք է արծարծէ շնչովը իրեն չորս կողմը բազաբին վեհանձն աւինները և հասարակաց բարիցին համար զոհողութեան ողին. և թէ բրիստոննեայ կին մը չէ այն որ իր սրտին բարախուններները կը համրէ, վասն զի Քրիստոս չհամրեց մարդկային արարածները զոր պարտական ենք սիրելու և իրենց օդնութեան հասնելու, և ոչ ողորմութեան՝ պատերու և յեռներու սահմաններ զրաւ, բայց իր խօսքովը ընդգրկեց աշխարհիցը և մեզի այնքան եղբայրներ տուաւ՝ որշափ անմահ հոգիներ կան։

Եւ եթէ չունենաք կատարելու պաշտօն-ներէն ամէնէն ծանրը և ամէնէն սիրելին՝ որոն կրնայ կոչուած ըլլալ կինը, եթէ կա-

րօտութենէն կամ զիտաւորութենէն պէտք
էք կռուիլ կեանքի համար ձեր ուժերով միայն,
և միայն դուք ձեզմէ, ինչպէս ամէն օր կը
հանդիպի ձեր անհամար բոյրերոն, բաջալե-
րեցէք զձեղ հիմակուրնէ՝ մտածելով թէ բանի
օգտակար և պատուաւոր գործօնէութեան նոր
ասպարէներ, որ զարերով խափանուած էին
բնութենէն կնկան համար կամ իրենց ար-
դիուեցան սոլորութիւններէ և օրէնքներէ,
երթալով կը բացուին հետզհետէ իրեն իմա-
ցողութեան արիական ճիգերուն առջեր և
իրեն իրաւունքին յաղթող զօրութեամբը .
հաւատք ստացէք ձեր սեռին ուժին վրայ,
նկատելով բարերար, բազմակողմանի, ան-
հուն գործը որ կ'ընձեռէ ինքը ներկայ ընկե-
րութեան մէջ, հիւանդանոցէն գործատունը,
մանկութեան ապատանարանէն մինչեւ հան-
րային մատակարարութեան պաշտօնարանը,
զիմնական ամէնէն բարձր ուսուցչութենէն՝
մինչեւ ամէնէն կարծր աշխատութիւնը որ կը
կատարուի երկրիս ընդերբը . և այս ստու-
գութեամբ միմիթարուեցէք որ չկայ աշխա-
տութեան ձեւ, չկայ սեպհական հանճարոյ և
սեպհական ուժերու առնական աշխատութիւն՝
որ կարենայ խլել պարկեշտ և բարի մնացող
կնկանէն՝ աղնուութեան և բանաստեղծու-

թեան զեղեցիկ շրջանակը՝ որով բնութիւնը
և բազմաբականութիւնը զինքը պսակեր է:
Բան մը միայն ինքը չըներ, որ մենք կը պար-
ծինք իբրև մեր առանձնաշնորհութիւնը . չի
մարտնչիր պատերազմի գաշտի վրայ: Բայց,
խաչին նշանին տակը, կեանքն ալ վտանգի
մէջ կը գնէ, երկաթի և կրակի զոհերուն
օգնութեան համելու համար. սակայն մար-
դէն աւելի աներկիխով է անշուք մահուան
դիմաց՝ որ կ'ուզէ առանց արբածութեան և
առանց բարկութեան սրտոտութիւն մը, և
մարդիկ հոն միայն արիասիրտ են՝ ուր որ
ուժով են կնիկները. և չկայ սուրբ գտափի մը
առաքեալ և մարտիրոս՝ որուն տուած չըլլայ
կամ բաջասիրտ նշանած մը կամ գիւցազ-
նուհի հարս մը կամ արի մայր մը իր հոգ-
ւոյն մէկ շունչը:

Վերջին խրատ մը, աղջիկներ: Առջենիդ
կեանքի կես գարէ մը աւելի ունիք, պիտի
տեսնաբ մեծամեծ բաներ, աշխարհը խոռ-
վուած պատերազմներով, ուրախ և ցաւա-
գին և հանդիսական պատահարներ, զոր
չի կրնար գուշակել մարդկային զիտութիւնը:
Խսկ արդ, թող հանդիպի ինչ որ հանդիպի,
որ ընկերական գասուն ալ պատկանիք, ի՞նչ
որ ալ ըլլան ապագային մէջ ձեր սիրելիւ-

ներուն շահերը և հաւատքը , յիշեցէք որ
երբեք պիտի չսխալիք յանձնարարելով ամէ-
նուն որ պահեն արդարութիւնը կիրքերուն
մէջաեղ , վեհանձնութիւնը կոփեներուն մէջ ,
արժանապատռութիւնը իրենց յատուկ թը-
շուառութիւններուն մէջ և յարգանքը ուրիշնե-
րուն թշուառութիւններուն . որ ըլլայ միշտ
ձեր վերջին պարտականութիւնը աղաչաւոր
ձեռքեր կարկառել յաղթողին կատաղութեանը
և կործանոււզին տառապանքին միջև . և թէ
աստուածային տաքբինութիւն մը զրուած է
ձեր սրտին մէջ և ձեր խօսքին մէջ՝ բար-
կութիւնները իջեցնելու և բռնութիւնը զի-
նաթափ ընելու , որով ամէն քաղաքականու-
թեան և արդարութեան սուրբ գաղափարական՝
յաղթանակէ երկրիս վրայ առանց արեան և
առանց արցունքի , ծանր և հանդարտ վեհա-
փառութեամբը ասողի մը՝ որ կը ճագի :

Գարձէք հիմակ աղջիկներու և աշակեր-
տուհիներու զուարթ պարտականութիւննե-
րուն , գարձէք տանելու զպրոցին մէջ բարի
օրինակը , տանը մէջ սէրը , և ամէն կողմ՝
բարութիւնը և կեանքը : Նորոգուած հաւատ-
քով ձեր խնամքներուն կ'աւանդենք , ով վար-
ժուհիներ , հայրենեաց ամէնէն սիրուն ա-
րիւնը , մեր յոյսերուն ամէնէն փափուկ և

ամէնէն նուիրական ծաղիկը : Եւ դուք , աղ-
ջիկներ , հատուցէք անոնց , սիրով և աշխա-
տութեամբ , երախտազիտութեան պարտքը ,
որ զձեղ կը կապէ ձեր վեհափառ մօրը հետ ,
Տուրինի , վասն զի ինքն է որ զձեղ տուաւ
իրենց , և իրենցմով , իրեն երախտաւոր և
սիրասուն գուստաներով , կ'ուզէ մեծարուած
ըլլալ և սիրուած : Եւ եթէ ձեղի տուած հայ-
րական իրասաներս ձեր հոգւոյն աւելի խորը
տպելու համար՝ կընայ օգնել իմ ըսելս ձեզի՝
որ ձեղի երախտազարտ կ'ըլլամ միշտ սի-
րայօժար մոտագրութեանը համար որով ա-
նոնց մաիկ ըրիք , ասոր ապահով եղիք . ա-
պահով՝ որ ինձի համար ալ ասիկայ տար-
ւոյն գեղեցիկագոյն օրերէն և ամէն աշխա-
տութեան քաղցրագոյն մրցանակներէն մէկն
է . և թէ նաև երկայն ժամանակ ետքը , նաև
այն ժամուն սրուն մէջ բոլոր կեանքի յի-
շատակները կը խնուին մտքի մէջ իրեկ մեղի
վերջին ողջոյնը տալու համար , պիտի ըլլայ
իմ անցեալիս ամենէն աւելի սիրուն յիշա-
տակներէն մէկը՝ այս բարախուն ծաղիկնե-
րով գեղեցիկ ածուն , այս երիտասարդութեան
և յայսի մեծ գանձը , որուն վրայ իմ հոգիս
թափելու բերկրանքը և փառքը ունեցայ :

Տարիէ մը ցտեսութիւն, աղջիկներս. զար-
ձէք հոս աւելի մեծյած, աւելի ծաղկագուարժ,
և Աստուած օրհնէ զձեղ և զձեղ պաշտպանէ:

Ե.



ՄԱՆԶԵՐՈՒԽ ՀԱՄԱՐ

(1895)



Ու Փ, սիրելի տղաք, ձեր ներկայ
վիճակին մէջ, իբրև ժողվուած ճա-
նապարհորդներ էք շոգենափ մը խելքը, որ
խարիսխ վերցնելու վրայ է երկայն ճանապար-
հորդութեան մը համար. հաւատք ունիք յա-
ջող ուղեսորութեան մը մէջ, փոփոխուած մե-
ծամեծ տեսարաններով, և զուարթացած նոր
և հաճոյական յուղումներով, և խաղաղ կեան-
քի մը բոլոր հանգստութիւններով : Բայց
մտածեցէք այսօրուընէ, որ գուք միայն, հա-
ւասար և բարեկամ, պիտի չկտրէք ովլիիա-
նուը . որ հանդիպակաց զլուխը գեղեցիկ
որահին՝ որուն մէջ պիտի նստիք շքեղ սե-
ղանի մը առջի, լայն միջոցներէն անդին,
ուր, կարգալով և ուրախ բաներու վրայ խօսե-

լով, կը պարտիք ազատաբար, կայ աղքատ և երեսէ ձգուած մարդիկներու ամբոխ մը, որ շարժելու հազիւ քիչ մը տեղ ունի, ենթարկուած օդի անբարեխառնութիւններու և հիւանդութիւններու, և տիսուր յիշատակներով լցուն, և խոսված չարագուշակ նախազգածութիւններով, և եղած աւելի տրտում ձեր զուարթ հանգստութեան երեսյթէն. և թէ այս ամբոխը բազկացած է ձեր եղբայրներէն և ձեր քոյրերէն, որ ձեզի համար աշխատեցան և պիտի աշխատին, և կապուած են ձեզի հետ իտալացի արեանը և Քրիստոսի կրօնքին կրկին կապերով:

Նախ և յառաջ, մտքերնիդ այս մտածութիւնը զրէք, որ դուք բաղդաւո՞ ծնաբ. վասն զի անսնը որ չեն ճանչնար և չեն յարգեր իրենց մէջ բաղդին չնորհքները, չեն տեսնար ուրիշներուն մէջ թշուառութեան վերքերը և կարեկից չեն ըլլար:

Մի՛ կարծէք, սակայն, որ ձեր առանձնաշնորհութիւն ունեցող վիճակը չյարգելնուդ՝ ես ձեզի յանդիմաննութիւն տամա՞ բարեբաստ բաղդի մէջ ծնած և անփորձ ուրիշ ամէն վիճակի, բնական է որ դուք գրեթէ ձեզի իրաւունք կարծէք զայն. և ոչ միայն այս, այլ թէ նաև չհամարիք զայն բաւական աղ-

նիւ, և թէ գանգըտիք դուք շատ բաներէ, որ գիրազդ տղայոց պիտի երենային անգին բարեիբներ:

Սակայն մտածեցէք:

Իրիկունը, երբ ձեր ննջարանին մէջ կը յիշէք՝ բանտարկեալներու տրտութեամբ՝ տանը սենեակը և անկողինը, մտածեցէք քիչ մը ձեր երկրին անհամար տղաբը, որ մեծ բաղաքներու մէջ, կը պառկին գեղ գեղ իրենց ընտանիքներուն հետ ողբամելի ձեղուններու մէջ, ուր հովը կը փշէ ապակիներուն նեղուածներէն, կամ առանց պատուհաններու մթին ծակերու մէջ, զլուկնին հանդշեցուցած շեմէն դուրս, որպէս զի խղզուած չեմին. մտածեցէք ուրիշ անհամարները՝ չմենին. մտածեցէք ուրիշ անհամարները՝ որ կը պառկին դարշահոս ախոռներու մէջ, բաց խոտնոցներու վրայ, հիւզերու մէջ՝ ուր կը կաթկըթէ ջուրը, լեռներու փորոքներուն ներսը, կամ ահսելի խցիկներու պատերուն մէջ, անտուններու և խոտերու մէջ. մտածեցէք զանոնք՝ որ կը պառկին, կծկըտած և ցուրտէն գողկըղոն, ունենալով միայն ծածկոյթ իրենց վրայի ցնցոտիները, մերկ տախտակամածներու կամ որդնոտած յարդի վըրայ, կամ ամայի ճամբաներու մէջ վեր վեր վրայ, կամ ամայի ճամբաներու մէջ վեր վեր ինկնող սայլերու վրայ, ալիքներէ տատանած

փոխագրիչ-նաւակներու խորը, բնակարաններու և շառաջոտ գործատուններու առաստաղակալներուն վրայ, ուր հարիւր անգամ ընդհատուած քունի մը տանջանքը կը քաշեն. մտածեցէք բոլոր այն աղքատ տղաքը, որ կը նախանձին պահապան շուներուն խղիկին և արգելոցներու գաղաններուն գառազղին. և թէ զատարկաշրջիկ չեն և ոչ պարապորդ, ուշ զրէք. այլ սակայն կ'անցընեն զիշերը այն կերպով՝ ծանր կամ նողկալի աշխատութիւններով ամբողջ օրը տառապելէն ետքը, որ ստիպուած պիտի ըլլայիք անոնց տեղը գուք ընելու՝ եթէ անոնք այն գործերը չընէին. վասն զի աշխատութիւններ են՝ որ առանց անոնց ընկերութիւնը չի կրնար ապրիլ. մտածեցէք այս քանս, — տղաք, — և ձեզի ննջարանը պիտի չերենայ տիսուր, և ոչ պինդ անկողինը, և ոչ հանգիստը քիչ:

Պուք, ինչպէս ձեր աստիճանի բոլոր տղաք, յիշելով ընտանիքին սեղանը, սովորութիւն ունիք գանգրաելու գպրոցի սեղանէն. Արդ, երբոր կը նստիք ձաշելու, մտածեցէք թէ ինչպէս կը սանանին անոնցմէ մեծագոյն մասը՝ որ կը մշակեն այն հողուսկից կու գայ մեղի ամէն սնումնդ. մտածեցէք որ անոնցմէ միլիոններ, որոնք տաս-

ուերկու ժամ կ'աշխատին օրը, սաստիկ տաքին, անձրեին, ցուրտ հովին, կալերու փոշիին մէջ և ճախճախուաններու ջուրին մէջ, մղելով անզագար կոիւ մը չորութեան և սառյցին հետ, մրբիկներու և եղեամներու հետ, միջատներու և գաղտասերներու հետ, գողալով կարկուտին՝ որ մէկ ժամուան մէջ տարուան մը աշխատութիւնները կը փճացնէ, գետերու ողողումներէն՝ որ կ'աւրուշըկին գաշտերը, ձինի հիւսերէն որ տունները կը թագեն, որ քարերու վրայ կը քալեն բոպիկ՝ կօշիկները չմաշեցնելու համար, որ տապը մզօն կ'ընեն ուաքով՝ ֆրանք մը վաստիկելու համար, որ ըզեզնին կը յոգնեցնեն հարիւրեակ մը խնայելու համար. մտածեցէք որ անոնցմէ միլիոններ չեն կրնար և ոչ պէտք եղածին չափ աղ գնել՝ համեմելու համար լազուտի ալիւրը՝ որով կը կշտանան, որ կ'ուտեն հաց մը որ ձեր ստամբօսը կը փշրէք, որ չեն խմեր բայց եթէ ջուր տարուան եւ բերհարիւր օրը, որ կը նկատեն միսը իրքի իշխաններու զեղխութիւն մը, և թէ իրենք զիրենք բաղգաւոր կը համարէն եթէ կարենային մնանիլ շաբաթը անգամ մը՝ ինչպէս գուք կը մնանիք օրը երկու անգամ: Մտածեցէք այս, տղաք, և զձեղ պիտի

գոհացնէ անպաճոյժ սեղանը, որուն առջի
կը նստիք:

Կը տրտնչաք գուք երբեմն յոդնեցուցիչ
ուսմունքներուն վրայ, սղմուած ազատութեան
վրայ, անշատ բարեկարգութեան վրայ :
Սակայն մտածեցէք թէ որչափ պէտք է սոր-
վիք՝ որպէս զի ձեր իմացական աշխատու-
թիւնները համապատասխանեն նիւթական
աշխատութիւններուն՝ որով կ'աշխատին՝ ձեր
հասակի հազարաւոր գործաւորներու խուն
բազմութիւնը : Կ'ըսէք գուք. — Անոնք բն-
կերութեան համար բազավիներով կ'աշխատին,
մենք՝ մտքով, տարբեր է աշխատութիւններու
տեսակը . ամէն մէկուն իր ասպարէզը : —
Ողէկէ . բայց որովհետեւ երկու ասպարէզներէն
աւելի հաճոյականը և աւելի արգասաւորը
ձեղի ինկած է, անոնք իրաւունք կ'ունե-
նային ըսելու ձեզի՝ թէ ձեր ասպարէզին մէջ
ստուգիւ ձեր պարտքը կատարելու համար՝
պէտք է աշխատիք խիստ աւելի պատրաս-
տականութեամբ և շատ լաւագոյն արդին-
քով՝ որչափ շատերնիդ չէք ըներ : Անոնք
ամէնքը կ'աշխատին, և շատերը, իրենց
ուժին տարողութենէն ալ աւելի . ձեզմէ քա-
նինքը կ'աշխատին իրաւոյնէ, և քանինք-
ը իրենց ուժին շողոր չափովը : Ուսմունք-

ներու կեանքը ձեղի խիստ կ'երենայ, որ
սակայն ունի այնչափ հանգիստներ և այն-
չափ վարձատրութիւններ : Եւ անոնք չունին
ոչ արձակուրդներ, ոչ մրցանակներ, ոչ պա-
տիւններ : Դուք կը դմկամակիք աղատութեան
պակասութեանը վրայ, և անոնք, ուժերէ
սպառած երբ օրը վերջացած է, չեն կրնար
և ոչ վայլել այն ամենաբիշը որ իրենց շնոր-
հուած է : Դուք կը գանգատիք բարեկար-
գութեան վրայ : Եւ անոնք ալ ունին բարե-
կարգութիւն մը . բայց առանց ներսութիւն-
ներու և առանց մարգավարութիւններու, որ
փոխանակ յօրգորելու՝ կը սպառնայ, փոխա-
նակ կշտամբելու՝ կը զարնէ, և կը պատճէ
յանցաւըր՝ նետերով զինքը առանց հացի
ճամբուն մէջանեղ : Մտածեցէք այս, տղաք,
և պիտի սորվիք աւելի եռանգով, և զիսանքը
ձեզի աւելի բարյը պիտի երենայ, և հնա-
զանգութիւնը պիտի գայ ձեզի աւելի զիւրին :

Սորվեցէք . բայց մի մոտածէք որ կրթու-
թեան առանձնաշնորհութիւնը ձեզի իրաւունք
տայ բամահրանքով նայելու բազմութեան՝ որ
չի զիտեր, վտան զի չի կրնար և չկրցաւ
սորվիլ : Եւ ոչ կարծեցէք որ կրթութիւնը
ինքիրմով միայն, առանց բանավարութեան
ուժին՝ որ մեծ մասամբ կու զայ բնաւորու-

թեան հանգամանքէն, առանց հոգւոյն մղուամին՝ որ կը փնտոէ անկեղծօրէն ճշմարիսը և արդարը, բաւական ըլլայ տալու կրթուած մարդուն մեծ առաւելութիւն մը՝ անկրթուածին վրայ: Մտածեցէք, որ նոյնպէս զիւրաւցնորել կու տայ կիրքը՝ որչափ տղիտութիւնը. որ փցուն և չարակամ հոգւով մարդու մը հմուտ միտքը չի հասկնար շատ քանիք, զոր կը հասկնայ բարի և վեհանձն մարդու մը անհմուտ միտքը. որ ով որ իրեն կրթութիւնը ամբարտաւանութեան օգտին ե յատուկ շահէրուն համար միայն կը գործածէ, բանի տեղ չկնելով և օգուտ բաղելով ուրիշին տղիտութենէն, ուրիշ բան չէ բայց նրբամիտ բարբարոս մը, իրեն եղբայրներուն վնասին համար զինուած, տղէտ չարազործէ մը շատ աւելի անտանելի ընկերութեան: Մտածեցէք որ բնուտ ուսմունքէ մը անտեղեակ մեծ բազմութեան մէջ՝ կայ նաև զօրաւոր և սուր իմացականութիւններու մեծ թիւ մը, որոնց հետ, շատ մը նիւթերու վրայ նաև զիւնաւկան հանճարը կը գտուարանայ վիճաբանելու: Մտածեցէք բանի մարդիկներ ստորին դասակարգի մէջ ծնած, և մեծցած առանց գոլրոցական դաստիարակութեան մը, վեր կը բարձրանան ողջմտութեան և փորձառու-

թեան պարզ զօրութեամբը և իրենց նման նիներուն կը մատուցանեն մեծամեծ ծառայութիւններ: Մտածեցէք մեծ իտալացիի մը այն վճիռը. — « մարդասիրութեան զգացումը որ կը ծնանի տգիտին սրտին մէջ, նոյնչափ ծանրակշիռ է և ազնուական՝ որչափ ընդարձակ իմաստը՝ որ մեծ խորհութին մտքին մէջ կը ծագի»: — Մտածեցէք, տղաք, այս ամէն բանը, և համեստ պիտի ըլլաբ:

Եւ ոչ ալ հպարտացէք լեզուի և ազնուական կերպերու վրայ՝ որով գաստիարակից զձեղ ընտանիքը և կը շարունակէ զաստիարակելու զձեղ գոլրոցը. մի՛ առնուր վերցնէք այս համարումներէս ամէն արժանաւորութիւն՝ զանոնք չստացողը նկատելով իրեն զրկուած հոգւոյն ազնուական յատկութիւններէն, որոնց իրենք ուրիշ բան չեն բայց նշան մը, ոչ եթէ փորձ մը: Մտածեցէք թէ քանինե՛ր կը խօսին և կը ճառեն արուեստով ազնուականօրէն, վասն զի այն արուեստը կարեոր է ապրելու և ասաւելութիւն ստանալու համար ընկերական գասակարգին մէջ՝ որուն մէջ ծնած են, և թէ թեթև պատճառ ներ բաւական են փոխել տալու կերպերը և լեզուն անոր՝ որ եւելօք կը պարձենայ թէ զերազանց կերպով ունի զանոնք: Նայեցէք

թէ որչափ չնշին բան են խօսակցութեան և
ճառին գեղեցիկ ձեռքը, մարդկային հոգոյն
խորհրդաւոր խորութեան նկատումով, որուն
մէջ կը ծածկուին, մինչև որ գէպը մը զի-
րենք բռնութեամբ զուրս չհանէ, այնքան
բարերար ուժեր և այնքան չար բերումներ,
որոնց վրայ և ոչ տարտամ խիղճ մը ու-
նինք: Մտածեցէք նաև որ ազնուական կեր-
պով դաստիարակուած մարդը, ոչ միայն
ձերուն մէջ, այլ սրտին մէջ, չի չափեր իր
մարդավարութիւնը մարդիկներու վիճակէն.
այլ մարդավար է ամենուն հետ միօրինակ,
և թէ կը ճանչցուի մանաւանդ ասկէ, որ ինքը
ուրիշներուն կը հաղորդէ, և զրեթէ առանց
ուզելու կ'ազգէ, նաև ամենէն հեստողներուն,
իրեն յատուկ կերպերուն գերազանցութիւնը:
Մտածեցէք որ ամենէն աւելի փափուկ մար-
դավարութիւններու ներշնչումը և օրինակը
սէրէն առաջ կու գայ. մտածեցէք նաև թէ
որչափ բարութիւն, որչափ ազնուութիւն կայ
աշխարհիս մէջ, որուն ձայնը խիստ է և
խօսքը ռամիկ. մտածեցէք թէ որչափ առա-
տաձեռնութեան, ողորմութեան, զթութեան
զարմանալի գործեր կը կատարուին անդա-
դար բիրտ մարդիկներէ, որ չեն զիտեր ար-
տայայտել այն զգացումները ըթունքով և

արտաքին երևոյթին չեն մակաբերել տար
զանոնք: Մտածեցէք այս ամէն բանը, տղաբ,
և ըլլաբ պիտի սիրելի և սիրուած:

Եւ ոչ իսկ փնտըսեցէք հպարտութեան
գոհունակութիւն մը համեստ ըլլալու խղճին
մէջ, վասն զի գուբ հազիւ կը սկսիք կեան-
քը, և կը սկսիք զայն ամենէն աւելի ուրախ
գուշակութիւններով, առանց կրելու այն
զըկանքներէն մէկը, այն աղէտալի սիտոյթ-
ներէն մէկը՝ որ հոգին կը հրապարեն չա-
րին: Նկատեցէք որ ոչ ոք կրնայ պարծե-
նալ իրացընէ համեստ ըլլալուն վրայ՝ գեռ
մեծ փորձէ մը չանցած, և թէ շատ զիրին
է մեր գոհացուցած պիտոյթներուն լրութիւնը
համեստութեան հետ փոխանակելը: Նող-
կանքէն որ կը ներշնչէ ձեզի եղենագործու-
թիւնը, մի զատէք երբեք արդարութիւնը՝
որ կը չափէ յանցանքին աստիճանը և կը
սանձէ մարդկային ընութենէն յուսահատե-
լու աղէտալի միտումը: Մտածեցէք որ ա-
մենէն թշուառ եղենագործներէն մեծ մաս
մը՝ ծնած են մոլութեան և վատահամբա-
ւութեան մէջ. որ մեծցած են առանց ինամբի,
առանց զպրոցի, առանց ուրախութեան, ա-
ռանց հաւատքի. որ կ'ատեն՝ վասն զի չսի-
ռուեցան, որ անգութ են՝ վասն զի ընկճուե-

ցան, որ ապականուած են՝ վասն զի աշխարհը եկան թունաւոր արինով, կամ մանկութենէն սկսեալ հոգինին թունաւորուած էր, և թէ, բանականութիւն և խիղճ ունենալէն առաջ, հրապուրուեցան, մղուեցան, բնապատուեցան եղեանագործութեան՝ նոյն իսկ անոնցմէ որ զիրենք բարւոյն գաստիարակելու սրբազն պարտքն ունին, և ասով նաև իշխանութիւնը և ուժը, շատ ճշմարիտ է, չարին մէջ հնազանդել տալու։ Մտածեցէք որ կը շինուին գողեր և մարդասպաններ նոյն այն կերպով որով կը շինուին ճանկերը և զանակները՝ զորոնք իրենք կը գործածեն, և թէ անոնցմէ շատերն ուրիշներուն ձեռքերուն մէջ այն են՝ ինչ որ են իրենց ձեռքերուն մէջ իրենց յատուի գործիքները։ Մտածեցէք որ ընկերական զիրտին կիրքերուն և անօրէն գործերուն մէջ՝ ամենքնիս ալ թիշ մը յանցանք ունինք — ամենքնիս — անհոգութեան յանցանք կամ գէշ օրինակի կամ զրգութեան կամ անիրաւութեան։ Մտածեցէք այս ամէն բանը, տղաք, և գութ ունեցէք։

Պեղջապէս, այն ժամերուն՝ որոնց մէջ զոհ էք աշխարհէ, որոնց մէջ կը զգաք աւելի թափով զգայարանքներու, իմացողու-

թեան և անձնասիրութեան գոհունակութիւնները՝ որ կ'ունենաք ծիծաղկոտ բնակութենէն, կեանքի հանգստութենէ, հեշտին աշխատութենէ, գեղեցկին մշակութենէ, ախորմելի ընթերցանութիւններէ, մտածեցէք որ այս գոհունակութիւնները ձեզի հայթյալելու համար՝ զործակից եղան և կ'ըլլան շարունակ մարդկային հազարաւոր արարածներ՝ որ զանոնք չեն վայլեր։ Մտածեցէք, որ, ձեր բնակած գեղեցկի տոնը կառուցանելու համար, ձեզի նման շատ մը տղաք հանեցին ծանր բեռնը երերուն սանդուղներէ սոսկալի բարձրութիւններու, արեան և հովին հարուածին տակ. որ զձեղ տաքցնող ածուխը զուրս հանելու համար, ուրիշ տղաք սողացին ափսիթերս, վզերնին պարկ մը, սոտորերկեայ ներքնուղիներու մութին և տղմին մէջ, ուր տաքը միսերը կը հալեցնէ. որ ձեփելու, սկեզօծելու, գունաւորելու, մաքրելու համար հազար առարկաներ՝ որ ձեր աշքերը կը զուարճացնէն, որ շատ մը հարկաւոր կամ աւելորդ բաներ բերելու համար ձեզի հեռաւոր երկիրներէ, որ ձեր համար ձեզի հեռաւոր կամ իրները, որ ձեր հագած չոփաները և կտաները հիւելու համար, որ զձեղ կրթող և զբուցընող թուղթը շինելու, տառերը ձուլելու, զիրքերը շա-

բերու համար, ուրիշ անթիւ տղաք կը չնշեն
առաւտուընէ մինչև իրիկուն վնասակար հիւ-
թերու արտաշնչութենէն թաթխուած ով մը,
մութ և նեղ գործատուններու մէջ, թթու
զոլորշիներու և մերենաներու խլացուցիշ
շառաշխն մէջ. մտածեցէք, որ, հանգտու-
թիւնները և հաճոյբները՝ զորոնք կը վայլէք՝
ձեզի տալու համար, տղաքներու և պատա-
նիներու մեծ թիւ մը կ'աճին տղեղյած կան-
խահաս աշխատութիւններէ, կը մեռին հա-
լումաշ բարակ ցաւէ, թաղուած կը մնան
զիսնի ձեղբաւածներէն, տանիցներէ կը
զլորտկին վար ճամբաներուն վրայ, կը դա-
հավիժին ծովու մէջ նաւու կայմերէ, կուր-
ցած են փուռերէ, կրծատուած գործատուն-
ներու անիւններէ, այրած ողջ ողջ հանքերու
կազիրէ: Մտածեցէք այս ամէն բանը, տղաք,
և պիտի պատուէք աղքատութիւնը, սիրէք
զործաւորները, և օրչնէք աշխատութիւնը:

Այս, մտածեցէք այս ամէն բանս, ող
տղաք, և ասոնցմով պատրաստեցէք զեղի
ապագային: Մտածեցէք որ ձեր պարտքերէն
պիտի չըլլայ միակը և ոչ առաջինը՝ այն
թէ բանաք ձեզի պատուառը ուղի մը աշ-
խարհի մէջ. այլ թէ պարտական էք զիւ-
րացնելու ուրիշներուն կեանքի ճամբան. որ

բաւական չէ ուրիշի բարիբը փափագելը,
ոյլ պէտք է աշխատիլ ձեռք, տալու անոր,
որ բաւական չէ բարի ըլլալ, այլ պէտք է
իրեն անձին չորս կողմը բարութիւնը արթնցը-
նել, որ բաւական չէ համեստ ըլլալ, բայց
պէտք է ջանալ այնպէս ընելու՝ որ մար-
զիկներու մեծագոյն մասին համար այսպէս
սոսկալի կերպով գուռարին չըլլայ համեստ
մելլը: Մտածեցէք այն ամբոխը, որ ակն-
արկեցի ձեզի սկիզբէն, որ պիտի ճանա-
պարհորդէ ձեզի հետ ովկիանոսին վրայ.
մտածեցէք որ կը տաժանի այն և կը կռուի
ամենուն համար, բաղդին և բնութեան հետ,
և թէ աղքատ է և անմշակ և թշուառ, և
թէ զայն միսթարելը, լուսաւորելը, բար-
ձրացնելը լաւագոյն վիճակի՝ որուն կը հեայ
և իրաւունք ունի, ամենուն պարտքն է, աւ-
մենուն շահը, և ամէն բրիստոնեայ և բա-
ղքային ընկերութեան գերազոյն պաշտօնը:
Գրէք անոր համար հիմակուընէ առաջալըրու-
թիւնը, որ ամէն անդամ որ կեանքի ըն-
թացըին մէջ ծագի ձեր միաբը կամ ծա-
նուցուի զաղափար մը, կամ թելազրու-
զործ մը, կամ աղքուի զոհողութիւն մը,
զործ որ, կամ աղքուի զոհողութիւն մը,
որ օգտակար կարծէք այն նորատակին, գուք
պիտի պաշտպանէք զաղափարը, զործի ձեսք

պիտի զարնէք, պիտի կատարէք զոհողութիւնը համարձակ և խրսխս հոգովով: Դրէք այս ազնուական առաջազրութիւնս, և հաստատեցէք զայն ձեր կուրծքը այս խօսքերովս.


— Կը սիրեմ իմ նմանիներս, կը կրեմ սրախս մէջ իբրաց ցաւերը. կը հաւատամ մարդկային հոգւոյն բարւոքումին և քաղաքականութեան յաղթող յառաջխազութեան, որ աշխարհքէս բնաջինջ պիտի ընէ խեղճութիւնը և եղենը, և պիտի բարձրացնէ ժողովուրդը կեանքի նոր արժանապատուութեան մը. կը յուսամ բարւոյն և ծամարտին անմահ զօրութեանը վրայ, որ պիտի հաստատէ մարդկանց մէջ արդարութիւնը և խաղաղութիւնը. պիտի նուիրեմ այս սուրբ զաղափարականիս մտքիս և սրտիս բոլոր ուժերը, պիտի փոխանցեմ իմ հաւատքս իմ զաւակներուս հոգւոյն մէջ, և այս հաւատքովս պիտի մեռնիմ:




ՀԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ
ՑԱՆԿԱԿԱՆ

ՑԱՆԿԱԿԱՆ

Յառաջաջարակ մատուցութեան համար հայութիւնը առաջարկութեան մատուցութեան համար հայութիւնը	52
Ա.	
Մանչերուն համար (1892)	» 51
Բ.	
Մանչերուն համար (1895)	» 45
Գ.	
Աղջիկներուն համար (1894)	» 57
Դ.	
Աղջիկներուն համար (1895)	» 73
Ե.	
Մանչերուն համար (1895)	» 99





2220
2221
2222

ՀՀ Ազգային գրադարան



NL0304677

ՀՀ Ազգային գրադարան



NL0304676

ՀՀ Ազգային գրադարան



NL0304506

